

ՊԱՏՐԱԿԱՆ

ԵՂԹԱՄԱՐԱՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՑ ԳՅԱ- ԶԱՆՑԳԻՐՔԸ

ՅԵԶՈՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՂԻԿՈՍՏԱ

1. *Rwanda* U. 1113-1165:

Յայսմաւուրբի համաձայն դաւիթ էր
“Թագաւորազն ի թոռանցն Գագկայ. իսկ
Վարդան (էջ 116) որոշելով կ'ըսէ. “Դաւիթ
ոմն որդի թոռնկայ ի կղզոցն Աղթամարայ:”
Բայց Վարդանայ տեղեկութիւնը վատահելի չե
թուիր հու. վասն զի ինչպէս թովմայ Արծրուն-
ւյշարունակողին (էջ 309—11) տուած ցեղա-
բանութենէն գիտենք՝ դաւիթ թոռնկայ ոչ թէ
որդին էր, այլ թոռը: Ի մեջ կը բերեմ հոս այս
ցեղաբանութիւնը, որ ամէն կողմանէ վատահելի
է եւ համաձայն այսուստ ծանօթ տեղեկութեանց:

Երբ Վասպուրականի խաչիկ-Գուրգէն թագաւորին (904—936) թողը, ԱրտօսահՀՀ-Համազասպի որդին՝ Յայշանես-Սենեքերիմ (1003—1026) Սելջուկեաց յարձակմանց առաջն առնուլ չկարենալով թողուց հայրենի աշխարհն Յունաց կայսեր՝ Վասիլ Բ. Բ. (1021), եւ ամփոփուեցաւ Սերբաստիա, Ալբենիլք Շահամարայ եւ շրջակայից տեր մնաց Սենեքերիմայ ազգականներէն, Խենենիկ առաջուն¹:

Խեղիսիկ ունեցաւ չըրա որդի՝ տէր Գրիգոր, տէր Ստեփանոս, տէր Դաւիթ եւ Թոռնիկ Ա.: Թոռնիկէն ծնաւ Թաղէոս իշխան. եւ Թադէոսէն ծնաւ Թոռնիկ Բ.: Եւ այս Թոռնիկէն ծնաւ Արդլմեհի Կիւրապաղատ († 1121), որ ամուսնանալով Ծաղկոսան եւ Կողովորի իշխան Գրիգորի դստեր՝ Մարիամի († 1123)՝ Ալուղի Թոռան Հետ՝ ունեցաւ եօթը մանչ եւ Հիսկ աղջիկ զաւակ: Արու զաւակներէն կը յիշատակուի՞ն՝ երիցագյունն՝ ԴԱՏԻԹ Կաթողիկոս, եւ կրտսերն՝ Ստեփանոս-Ալուղ, որ Ամրւեկի տէր Արքունիք (Էջ 315):

Դաւթի կեանքէն քիչ բան ծանօթ է
Ճէ ե՞րբ հասաւ եպիստոպոլիսին. Ինը ժեկա

ինչպէս տեսանկը, 1112ին երբ կաթողիկոս օծու-
եցաւ 15 ամեայ Գրիգորիս Փաքր Վկայասեր՝
Դաւիթ “արհամարհեց անոր տղայութիւնը, եւ
ապստամբեցաւ՝ ինքզինքը ինքնագլուխ կաթողի-
կոս հռչակելով յԱղթամար: Սիութեան փոր-
ձերն՝ օրոնք եղան Ծովքի կաթողիկոսարանէն եւ
լնիէն, ի գերեւ անցան. անարդիւնք մնացին նաև
Սեաւ լեռան ժողովքը եւ նզովից շանթերը.
Դաւիթ մնաց անշարժ աթոռոյն վրայ ինքնա-
գլուխ յեցած իւր եղբարց եւ ազգականներու
Ճոխութեան վրա:

Իր կաթողիկոսական գործունեութեան
մասին մանրամանութիւն չէ աւանդուած մեզի:
Ինձի ծանօթ է երկու յիշտակարան ձեռա-
գրաց, ուր կը յիշուի Դաւիթ իբրեւ կաթողի-
կոս Աղթամարաց:

1118ին Յովշաննէս կրօնաւոր, որդի
Մուշի՝ Խմբագլելով Եսայեայ Մեկնութիւն մը
յԱսկերեցանէ եւ յԵփրեմէ՝ Յիշտոտակարանին
մէջ կը յայտնէ թէ “Գրեցաւ ի ԾԿԵ Թուա-
կանիս Հայոց ի գեւզ, որ կոչի Մարմետ, ընդ
հովանեաւ սուբք գերեզմանի վարդապետին
Թագեսի, ի Տայրապետութեանն Տեառն
Դաւթի Հայոց կաթաղիկոսի ի Վասպու-
րական], յորում կայր եւ այլ կաթաղիկոս
ի ներքին Երկրին, մերծ ի յԱնտիոք, արդ
եթէ որ ճշմարիտ է, կամ ո՞ր սուտ զայն
Աստուած գիտէ¹:»

Հատ նկարագրական են Յովհաննէս կրօնաւորի տողերը, ուսկից կ'իմացուի թէ Դաւթի կաթողիկոսութիւնը դեռ 1118ին ի Մարմանդքարական էր, վանականք իսկ միաբան չէին թէ ո՞ր ծշմարիտ է, կամ ո՞ր սուս :

ԵՐԿՐՈՂԴ ՅԻշատակարանն է մագաղաթեայ հատակոտոր մը (այժմ բոլորովին եղծուած եւ ծակոտուած), որ ինկան է զլիսագիր-երկաթագիր քըսութեամբ ձեռագրէ մը.

⁸ Յամի վեցհարիւրերորդի եւ տասներորդի
թուականութեանս Հայոց (1161) ես աէր Վա-
հան սուրբ Խաչի եպիսկոպոս, ցանգացող Եղեալ
սուտացայ զսուրբ Աւետարանս ի տէր Սաեփան-
սոսէ որդւոյ Արդլմնեհ⁹ Կուրապաղատին եւ
Եղբաւը տեառն Դաւթի, Հայոց կաթողիկոսի:
Արդ աղաչեմք ձեզ ով սուրբ Քահանայք եւ

⁴ Եջմ. Թ. 1239/1214 (Կար. Տուժ. 1209). Հրատ. Կապակես եպ. Տէր-Մկրտչեան, ԱՐՄ. 1913, էջ 51: Հմայ. Վ. Ա. Յավիշեան Քարտեզ Հայ բրցութեան. Եջմ. 913, էջ 20:

² Պակուտուած, անընթեռնիւ. Աւոք լատաւսինք.

մանկունք սուրբ եկեղեցոյ...¹ զտէր Ստեփաննոս յաղաւթս ձեր յիշեսջիք եւ զիս ստացողս²: ո

Ասկէ կը տեսնուի թէ դաւիթ 1161 թուին դեռ կենդանի էր. միւս կողմանէ կը ստուգուի թովմայի Շարունակողին տեղեկութիւնը թէ դաւիթ Արդմսեհ Կիւրապաղատին որդին էր եւ ունէր Ստեփանոս անուն եղբայր մը: Այս Ստեփանոս(-Ալուզ) Ամիւկի տէր կարգուելէն ետքը ինչպէս յիշատակարանիս “տէր յարանուն կարծել կու տայ՝ եկեղեցական ստոիճանի ալ հասած է:

1161ին դաւիթ հաւանօրէն շատ ծեր ըլլալու էր, գոնէ 80 ամեայ մը. վասն զի 1113ին 15 ամեայ Գրիգորիսի³ “տղայութիւնն արհամարհելու”, համար ինքը գոնէ 30 ամեայ մ’ ըլլալու էր: Այս թուականէն ետքն ալ երկար ապրած պիտի չըլլայ. այսպէս մտածել կու տայ նաեւ Շնորհալւց Ընդհանրականին (գրուած 1166ին) այն տեղը³, ուր Աղթամարայ աթոռոյն վրայ փոփոխութիւն մը կախնարկուի: որ դաւիթի մահուրնէն ետքը միայն պատահած կրնայ ըլլալ: Յամենայն դէպս 1165ին արդէն վախճանած էր դաւիթ:

Ո՞վ յաջորդեց իրեն,
Դաւիթ կաթողիկոսէն ետքը գրեթէ դար մը լոււած են Աղթամարայ կաթողիկոսներու անուանքը: Ընդ. Օրացոյի մէջ դաւիթէն ետքը առաջին կաթողիկոս կը նշանակուի “Ստեփանոս Նկարենայ”, որ 1272ին վախճանած է, որով 1165—1272 դատարկ ձոււած է: Այս դատարկը Հաւաքարանը կը լցնէ բաղմաթիւ անուններով, զորոնք հոս եւ ոչ իսկ յիշատակել կ’ուղենք:

2. Ստեփանոս Ա. 1165—1185/90⁴:

Ինձի կ’երեւայ թէ յետ դաւիթի աթոռն գրաւած է տէր Ստեփանոս, անոր եղբայրը. գժմախտաբար այս մասին թովմայի Շարունակողը, որ իբր 1130ին կ’օրինակէր Ստեփանոսի համար թովմայի Պատմագրութիւնը, տեղեկութիւն չունի, եւ միայն Ամիւկի տէր գիտէ զՍտեփանոս, սակայն այն հատակոտոր յիշատակարանն յամէ 1161 զինքը “տէր Ստեփանոս, անուաննելով՝ ամէն կասկած կը փարատէ թէ նա Ամիւկի մարմարոր տէր ըլլալէ զատ եկեղեցական՝ եւ այն բարձր ստոիճանի հասած է:

¹ Թակոտուած:

² Այժմ ի Զեռադիր հատակոտորս Խ. Ա. Դադեանի, Հմմու. Թումանեան՝ Ցուցակ Ճեռագրաց. Բ., Էջ 28:

³ Ցեղ վերը Էջ 142:

1. Թէ ու զիղ է մեր ենթադրութիւնը՝ Ստեփանոս ձեռնադրութիւնն ընդունած ըլլալու է դաւիթի կենդանութեան՝ ուստի 1165էն քէ յառաջ: Ընտրութիւնն տժգոհչութիւններ պատճառած կ’երեւայ, դատելով Շնորհալոյ վնարոյիշեալ խօսքերէն: Այս թուականին Ստեփանոս ըլլալու էր աւելի քան 60 տարեկան: Վասն զի Հայրն՝ Արդմսեհ վախճանեցաւ 1121ին, Ընդունելով թէ նա ապրեցաւ իբր 80 տարի, մահն պատահած պիտի ըլլայ իբր 1185/90:

Ստեփանոս-Ալուզ ամուսնացած էր, ըստ Շարունակողին (Էջ 318) եւ ունեցած ամուսնութենէն զաւակ մը միայն՝ Խելդենիկ արքայուն: Սա կը յիշատակուի յամի 1245 Հռոմուսի վանաց արձանագրութեան մը մէջ այսպէս⁵:

“Ես Խէտէնեկս, որդի Ալուզի, եւ ամուսին իմ Մարջան տուաք ի սուրբ ուխտս զթէզանս շամբն, որ գետն ի մէջն կու անցանէ, որ իշխանն մեղ էր տուել. տէր բարսեղ եւ այլ եղբարսս սահմանեցին զաւան սուրբ Կարտափետին ըոլոր յեկեղեցիս պատարագել զքրիստոս, որչափ մէք կենդանի եմք, իշխանին եւ Խորիշահի կատարեն եւ յետ ելից մերոց ի մէք յանուն կատարեն ի տաւնի Կաւասարդի. եթէ ոք զմեր նուեքս ի սուրբ ուխտէս հանէ եւ կամ զժամն խափանէ, դատի յԱստուծոյ, կատարիչք գրիս աւրէնին ի Քրիստոսէ, ամէն, ՈՂԴ:”

Խեղենիկ մանչ զաւակ չունենալով իւր դուստրն՝ Մարիամ կ’ամուսնացնէ Սեֆեղինին արքայունի հետ, — որ նոյնպէս արծրունի թագաւորական զարմէ կը սերէր, — տալով իբրեւ օժիտ Աղթամարայ կէսը: Պարոն Սեֆեղինի եղբայրներէն կը յիշուին որ. կուռճիրէդ եւ որ Կուռադիին: Խեղենիկ յընթացս ժամանակի իյնալով գրամական կարօտութեան մէջ՝ Սեփեղինի կը ծախէ նաեւ կղզոյն մացած մասը. եւ այսպէս ամբողջ կղզին կ’ըլլայ Սեֆեղինի սեպհականութիւն, ընդ նմին նաեւ կաթողիկոսական աթոռը: Այս տեղեկութիւնները ունինք դամիէլ Աղթամարցիէն (Թովմ. Արծրունի, Էջ 321):

Թէ այս որ թուականին կը պատահի՝ դամիէլ չի նշանակեր: Վերագոյն տեսանք որ Խեղենիկ 1245ին զինքը կենդանի է, թերեւս Սեփեղինի ըլլայ 1211ին հետեւեալ արձանագրութեան մէջ յիշուածը՝ Մանազկերտի Կորամի գիւղի Խաչքարի վրայ⁶:

¹ Սարգսեան Հ. Ա. Տեղագրութիւն ի Մեծ եւ Փոքր Հայոց, Էջ 150. Կոստանեան՝ Վիմական տարեգիր Էջ 88:

² Թորոս Աղբար. Բ., Էջ 279:

“Ո՞ւ, ի՞մ վկո, եւ յիշխանոթեան Սէլդուն¹ իս Մարտիրոս որդի Վարդանայ կանգնեցի վէր եւ արձան պատուական ընտրեալ նշան յաղթութեան նկարեալ արեամբն Յիսուսի Քիստանիսի, եւն:

Յամենայն դէպս Աղմամարայ Սեփեղինեանց անցնիլը ժ՞Դ դարու առաջին քառորդին դնելու է:

Յ. [Անանուն. 1185—1272]:

Կաթողիկոսական աթոռը Սեփեղինեան տան չանցած հարկ է ենթագրել Ստեփանոս-Ալուզի յաջորդ մը նոյն աթոռին վրայ: Նթէ Ստեփանոս առ անագան 1185 վախճանած է, ասկէ մինչեւ 1272՝ երբ կը յիշատակուի ուրիշ Ստեփանոս կաթողիկոսի մը մահը կը մնայ իբր 80 տարուան դատարկ մը. որուն մէկ մասն Ստեփանոսի տալրվ՝ մնացած ժամանակը ուրիշ անանուն մը կառավարած ըլլալու է աթոռը: Առայժմ հարկ է սպասել այս անուան յայտնութեան:

4. Ստեփանոս Բ. —1272:

Անանունի կը յաջորդէ Ստեփանոս օմն, զոր Ընդ. Օր. “Ստեփանոս Նկարենայ”, կը կոչէ: Սա վախճանած է ըստ տապանագրին 1272ին. տապանագրարը կը գտնուի Աղմամարայ ծովուն մօտ անտառուտ լեռան մը կողքին շինուած Դիւտաբոյնի Ս. Յարութիւն վանքի գերեզմանոցը, “Պեղակերտ”, քանդակուածով եւ հետեւեալ արձանագրութեամբ²:

“Ի թուին ՀԱՅ հայրապետին տեառն Ստեփանոս կաթողիկոսի տապան:”

Ինձի ծանօթ է 1223էն Ստեփանոս Աղմամարցի մը, աշակերտ Յովհ. Վանական վարդապետի. բայց թէ կարելի՞ն է զինքը ապա կաթողիկոսական աթոռին վրայ բարձրացած տեսնել եւ նոյնացնել այս Ստեփանոսի հետ, զայն չդիտեմ:

Յիշատակարանս է (Էջմ. Կար. 8ուց., Թ. 2050).

“Գրեցաւ իմաստացոյց բանքս առաջնոց գտաւզաց բնութեան իրաց, որ ըստ գովի եւ պարսաւի, ի ԱՀԲ (1223) թուաբերութեանս մերաին ազանց ի վանքս Խորանաշատ կոչեցեալ

ի նահանգիս Աղուանց ընդ հովանեաւ մաւրս լուսոյ Աստուածածնիս ձեռամբ Ստեփանոսի Աղմամարցոյ կրթեալ առ ոստ Վանական վարդապետիս: Արդ աղաջեմ զհանդիպեալստ յիշել միով Տէր ողորմէիւ զվարդապետն իմ եւ զտէր Սարգիս հաւրեղզայր եւ զննաւզն իմ զՅոհաննէս եւ զիմն ամենայն: Եւ հասարակաց ողորմեսցի Աստուած յիշողացտ եւ յիշելցու. եւ ինքն եղիցի աւրհնեալ յաւիտեանս ամէն¹,”

Այս թուականէն (1272) ետքը յաջորդաբար ընդառաջ կ'ելլեն մեզի յիշատակարանաց մէջ Աղմամարայ աթոռոյն վրայ բազմաթիւ անուններ, որոնց ցանկը կարելի է կազմել գրեթէ առանց մէծ ընդհատութեան:

Կծիկին թելլ կու տայ մեր ձեռքը դանիէլ Աղմամարցի թովմայ Արծրունուոյ պատմագրութեան ընդորինակողը, իւր ընդարձակ յիշատակարանին մէջ (Էջ 321 եւ շար.):

5. Ստեփանոս Գ. Սեփեղինեան.

1272—1296^o:

Սեփեղին արքայուն բազմաթիւ զաւակաց հայր կ'ըլլայ ի Մարտեմայ դստերէն խեղենիկ արքայունի, ասոնց անուններն են. ուստեղք՝ Ստեփանոս, Ամիր կամ Պարոն կուռճիրեգ, Ամիր կամ Պարոն Գուրգէն (Գորգի) եւ Զաքարիա, գտարելք՝ թագուհի, Մարթա:

Այս անուններն աւանդած է մեզի դանիէլ Աղմամարցի անթուական յիշատակարանի մը մէջ ալ (զոր ի մէջ բերած է և. Լեռնեան՝ Բիւզանդիոն, Թ. 1193), ուր յիշելով զկաթողիկոսն Զաքարիա կը գրէ. “...ի յիշատակ ծնողաց Պարոն Սէփէդինի եւ աստուածաւէր տիկնոցն Մարիամու եւ գեղեցիկ, բարեմիտ շառաւիղին եղբօրն Պարոն Գորգոյ եւ դարձեալ երկոց եղբարցն Տ. Ստեփանոսի կաթողիկոսի եւ Պարոն կուռճիպէկի եւ քեռն թագուհւոյ եւ Մարթայի հանդուցելոցն ի Քրիստոս...”

Սեփեղինի երեց որդին Ստեփանոս կ'ընդունի կաթողիկոսական ձեռնադրութիւն “ի մանկութեան հասակին, հաւանօրէն առ կենդանութեամբ Ստեփանոսի Նկարենայ († 1272) եւ կը գրաւէ աթոռը անոր մահուլնէ ետքը: Դանիէլ իրեն 40 տարուան կաթողիկոսութիւն կու տայ, (“զոր իրեն կացեալ ամս Խ, վերափոխի յաշխարհէս տարածամ կենօք եւ սակաւ աւուրբք: եւ թողեալ զուգ անմիսիթար հօր

¹ Կրնաց նաեւ Սէլյաֆ էդ-դին Պաքթամուր Շահումէն աւ ըլլալ, Խլաթի իջուզ (1195—1198), եթէ արձանագրութեան թուականն սՈւն կամ “սՈւն կարտացուի:

² Հմիմու, Խ. Լեռնեան, Բիւզանդիոն 1903, Թ. 1905:

¹ Марръ, Тексты и Разыскания по армяно-грузинской филологии. VI, С. Петерб. 1904, Էջ XVIII.

իւրոյ պարոն Սեֆեդնին. որոշ չէ բացատրութիւնը. 40 տարի ապրեցաւ թէ վարեց կաթողիկոսութիւնը). եթէ այս 40 տարիները 1272էն հաշուենք՝ Ստեփանոս կը վախճանի 1312ին: Բայց այս ժժուարին է վասն զի 1300էն սկսեալ կը կառավարէր աթոռը Զաքարիա՝ անոր եղայրը: Ընդ օր. Համեմատ “Ստեփանոս տղայ Աէֆետինեան, կը յիշուի 1275—1276 թուականներուն. իսկ ըստ Լեւոնեանի (Բիւզանդիան, թ. 1193) 1288—1292: Ինձի ծանօթ են հետեւեալ յիշատակարանները 1276, 1291, 1293 եւ 1296 տարիներէն.

1. Որոմանոս վարդապետ 1276ին ընդօրինակելով Աւետարան մը՝ կը գրէ.

“Այլ աւարտեալ աս ի թուիս Հայոց 2իւ (1276) յամսեանն ՄԵՀԵԿԻ Ը. ի տիեզերակալութեանն Ղուպիլա ղանին եւ յոստանիութեան Ապաղա ղանին որդոյ եղբօրն նորին: Եւ ի թագաւորութեանն Հայոց Լեւոնի՝ որդի Զաքէլ թագուհոյ, դստեր Լեւոն թագաւորի: Եւ ի կաթողիկոսութեան տեառն Ստեփանոսի: Եւ մեր ընդ հովանեաւ լեւալ՝ Ընծայեաց Աստուածածնիս՝ ի գաւառիս Վասպուրականիս: . . . յիշեցէք . . . զգեաղստն զՊովոս ՄԵԼՔՆ եւ զստնու որդի նորա զԹագվորն. նաեւ զերկու եղբայրն նորա զՅեհանա եւ զԵլիս¹:

2. Մեծոփայ մօտերը՝ Յարութիւն գիւղն եկեղեցւոյ մէջ տեսած է Հ. Ն. Սարգսեան² արձանագրութիւնս յամէ 1291.

“Ի ժամանակս տէրութեան Ռւլառուն ղանին ես ծառայ ծառայիցն Աստուածոյ տէր Աբրահամականից գալութեանոյ. տվաւ ինձ տեղիս այս տեառն է սորին Աահմադին կոշեցել. եւ շինեցի զեկեղեցիքս նախ զսուրբ Աստուածածինս. իսկ ի թագաւորութեանս Արզուն ղանին, ի հայրապետութեանն տեառն Ստեփանոսի զսուրբ Յարութիւնս ի կորդոյ շինեցի: . . . Շինեցաւ սուրբ Յարութիւնս ի թւիս Զինի փառս Քրիստոսի:

3. Աղթամարայ Ս. Ստեփանոս եկեղեցւոյ դրան ճակատը կը կարդացուի արձանագրութիւնս³ յամէ 1293.

¹ Ապա կը յիշէ Արմէլի շարժը. Հրտ. Սարգսեան Հ. Բ. Ցուցակ, էջ 426—427. Նոյնն կը յիշատակեն նաեւ Զամէ. Գ. 280 եւ Մատենագարան, 164—165. Հոս կը գուս ի սի թագաւորութեան տեառն Ստեփանոսին. ուսպագրութեան վրիպակ, թէ ձեռագիրն այնպէս կ'ընթեռնու. իբր հումանիշ սարբայունի անուան:

² Ֆեղագրութիւն ի Փէքը եւ ի Մեծ Հայոց, էջ 268:

³ Ազդագը. Հանդես Ի (1910), էջ 209:

“Զի՞՞: Ի հայրապետութեան տեառն Ստեփանոսի շինեցաւ եկեղեցիս ծախիւք սրբամնեալ կրաւաւորացն Սարգսի եւ Ստեփանոսի որդեացն Հոռոմչահի յարդար վաստակոց իւրեանց. կատարեցաւ յիշատակ հոգւոց իւրեանց եւ ծնողացն եւ ազգականացն. որբ հանդիպիք յիշեցէք ի Քրիստոսու:

4. Աւետարան¹ գրուած ի վանս Վարագ Աշան, ի թուին Հայոց Զի՞ (1293) ի կաթողիկոսութեան Ստեփանոսի:

5. Կաթինեան Ցուցակ, թ. 999 (էջ 140) կը նշանակուի.

“Մաշտոց՝ գրեալ ի թղթի ի գիւղն Բաջանջ ի գաւառին Ածնդայ (sic) ի հայրապետութեան տեառն Ստեփանոսի, եւ ի թագաւորութեան Հայոց Հեթմայ Բ. ի Անանեայ սարկաւագէ ի թուին Հայոց Զի՞ (տպ. ջևե) = 1296:”

6. Զաքարիա Ա. Սեֆեղինեան.

1296—1336:

Ստեփանոսի կը յաջորդէ անոր կրսեր եղբայրն Զաքարիա: Դանիէլ Աղթամարցւոց հետեւելով հարկ է Ստեփանոսի մահուընէն մինչեւ Զաքարիայի ընտրութիւնը քանի մը տարուան դատարկ ենթադրել. վասն զի “յօրժամ եհասժամ պարոն Սեփեղնին . . . փոսիլ յաշխարհէս” սա ոչ ժամանեաց իւրովք ձեւօք հաստատել զտէր Զաքարիայն յաթոռ եղբօր իւրոյ տեառն Ստեփանոսին: Ապա տուեալ լինի յուսումն աստուածեղէն սուրբ գրոցն եւ հասու լեհալ հին եւ նոր կտակարանացն: Եւ ոչ զօք ունէր զօրաւիդ եւ օգնական իւր՝ բայց միայն զհարազան իւր զԱմիր Գուրգէն, զՀայր եւ զՀայրագլուխ եւ զպարոն կուռճիկն եւ զպարոն Կուրագինն զՀօրեղբարքն իւր: Սոքա կամօքն Աստուածոյ ժողովեալք ի միասին, կոչումն արարեալ սուրբ եպիսկոպոսաց, վարդապետաց եւ բազում կրօնաւորաց, եւ աղօթս արարեալ ի միասին օրհնեցին եւ ձեռնագրեցին զտէր Զաքարիայի յաթոռ. Հայրապետութեան հօրեղբօր իւր տեառն Ստեփանոսին (էջ 322): Ըստ այսմ Զաքարիայի ձեռնագրութիւնը կրնանք դնել իւր 1296ին:

Թէ ով վարեց տեղապահութիւնը, շաւանդուած:

1 Զեւագիր Սոք Սահմիջեանի Ս. Նիկողայոս կեղեցւոց հմտն. Ե. Շահապիզ՝ Պատմական պատկերներ էջ 100, էն.:

Ընդ. Օր. Զաքարիայի ընտրութիւնը կը նշանակէ 1296ին եւ պաշտօնավարութիւնը յերկարած կը դնէ մինչեւ 1343. չգիտեմ ի՞նչ հիմամբ այսպէս, ստոյգ է որ 1298ին կը յիշուի արդէն Զաքարիա, ուստի եւ կրնար 1296ին ընտրուած ըլլալ: Լեւոնեանի համաձայն Զաքարիա ձեռագրաց մէջ կը յիշուի 1301—1334 եւ ըստ Փիրզակեանի 1335ին: Ինձի ծանօթ են յիշատակարաններ 1298—1336 թուականներու մէջ գրուած, որոնք զԶաքարիա կենդանի գիտեն: Բայց զարմանալի է որ ժամանակակիցն Դանիէլ, որ 1303ին զինքը ի մերձուստ կը ճանչնայ իրբեւ «աստուածապատիւ եւ երջանիկ երիցս երանեալ ամենիմաստ հայրապետ Հայոց» եւ «յօյժ բարի եւ առատամիտ եւ աղքատասէր եւ աստուածային ձրիւք բարգաւաճեալ¹», մահը պատահած կը դնէ 24Ե, այս է՝ 1326 թուին: Կարգալ արդեօք 22Ե, այս ինքն 1336:

Զաքարիա Սիւնեաց մետրապոլիտն՝ Ստեփանոս Օրպէլեանի նշանաւոր բարեկամն էր եւ թղթակիցը, որ ինդրելով իրմէ թովմա Արծրունոյ պատմութիւնը՝ 1303ին գրել կու տար Դանիէլ Աղթամարցւոյ: Իր կամողեկոսական գործունէութեան մասին հետեւեալ դէպքը կը պատմէ Շարունակողն Սամուելի².

«ՈՅԼԶ: Ի 22Գ³ (= 1334) ամին մեռաւ Բուսայիտ Ղանն (իմա՝ Արու Սէյիդ 1316—† 1335) եւ նստաւ Արփա Ղանն զ ամիս (1335—1336), եւ եկեալ քեռի Բուսայիտին Ալի փաշայ Նուին ի բաղդատայ՝ ՂԱրփա Ղանն եսպան, վասն զի քրիստոնեայ էր՝ յառաջին Ղանորաց զարմէն, եւ ինքն իւրովի այլ նոր զանեգ ի թախթն՝ Մուսի անուն (1336), որ ոչ ելաւ եւ ոչ զօրացաւ. եւ ինքն Ալի փաշայն վարէր զհուքմն Օրդուին՝ տարի եւ կէս. եւ արար հրաման քակել զեկեղեցիս, եւ քակեցին ի բազումտեղիս ի Մօսլայ մինչ ի Խալաթ եւ ի Սալամաստ, մինչ որ զնաց առ նա տէր Զաքարիա Աղթամարայ կամողիկոսն՝ պայտագատն եւ արքայազարմն եւ ապա երարձ զշար հուքմն:⁴

Նոյն կը կրկնէ ուրիշ յիշատակագիր մը յամէ 1336, ըսելով՝ որ զհաւատս Հայոց նոր գնեաց ի յանօրէն առաջնորդաց եւ զեկեղեցիկոս ազատեաց Աստուծոյ տեսչութեամբն եւ ձեռօք իւրովիք⁴: Կը յիշէ նաեւ դանիէլ Աղթա-

մարցի (էջ 323). «Սա կացեալ ընդդէմ չարեաց մրրկին Ալի փաշային եւ այլոց նմանեացն նորա, որ խրոխտային ի վերայ սրբոց եկեղեցեաց եւ հաւատոց քրիստոնէից. սա բազում հարկս եւ հարաճս խափանէր ի վանորաց եւ ի կրօնաւորաց»: —

Բաց ասկից արդիւնաւոր եղաւ Զաքարիա նաեւ շինարարական գործունէութեամբ. Դանիէլ կու տայ այս մասին մանրամասն տեղեկութիւններ (էջ 322—324). Կիմ կղզւոյն վրայ կը կառուցանէ յանուն Ս. Գէորգ զօրավարի գմբեթաձեւ տաճար մը եւ առընթեր մենաստան մը. յԱղթամար «ի թիկունս Ս. Խաչին ձմեռնային ժամանակի համար մէծ ժամատուն մը եւ «ի կողմն արեւելիցոց ամառնային ժամանակի համար ժամատուն մը», «մեծանիստ կամարակապ ձեւօք կրակապ եւ սրբագործ, բերեալ զքարինս նորա յաշխարհէն Խլաթայ» եւ այլն:

«Հաւաքարան, ի համաձայն Զաքարիա Աղթամարայ թեմի համար սահմանած է նաեւ վանական «կողոպուտուն կոչուած օրէնքը».

«Առաջին տէր Զաքարիա զայս օրէնս սահմանեաց ամենայն թեմիցն յԱղթամարու. այս ինքն եթէ եպիսկոպոս, վարդապետ եւ քահանայ մեռանիցի, նախ զդրեանս իւր, նաեւ զփիլն եւ զհանդերձս կողոպուտ առնելոց են իրբեւ հոգւոյ բաժին: Նոյնպէս եթէ Մելիք կամ թէ Ռիս (գիւղապետ) մեռանիցի՝ զնոյն արասցին եւ ամենեքին ամոռուս լիցին: Ահա զայս բան Զաքարիա կանոնեաց որ կայ մինչեւ ցայսօր օրէնութեամբ եւ անիծիք¹:

Զինքը պէտք չէ շփոթել ժամանակակից եւ համանուն Զաքարիա Ծործորեցւոյ Հետ, որ Արտազու Ս. Թադէոս վանքի արքեպիսկոպոսն էր: Զաքարիայի մասին ինձի ծանօթ յիշատակարաններն են.

1. Աւետարան Կարսի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ, գրուած «Ցովսեան քահանայի ձեռքով Տուրուրերան գաւառի Բէրդուկ գիւղում, Թաթարաց Ղաղան Խան եւ Զաքարիա Հայութապետի օրով, Զիտէ թուին²:

2. «Կատարեցի զսուրբ Աւետարանս զայս յաստուածախնամ կղզիս Աղթամար... ի հայրապետութեան տեսան Զաքարիայի եւ ի թուաբերութեան հայկազեանս տումարի ԶիօԶ (1297) ի զառն եւ ի նեղ ժամանակիս³:

¹ Թիւզանդիսն 1900, թ. 1193:

² Լուսաց 1903, թ. 5, էջ 58:

³ Աւետարան Կղացիկ գեղջ Արցախայ. Բարխուդարիանց Արցախ, էջ 112: Թուականն արուած է Հայ

¹ Թուակ: Արծու, էջ 319:

² Սամ. Անեցի, էջ 159. Հման, եւ Զամ, գլ. 338:

³ Տպ. ԶԵԳ:

⁴ Թօր. Ազգ. Բ., էջ 253. ակն վարը:

3. Դամիէլ Աղթամարցի Թովմ. Արծրուն-
սոյ Պատմութեան վերջը (էջ 319) կը գրէ
1303ին.

“...սուրբ Խկեղեցւոս Ս. Խաչիս Աղթա-
մարայ, ընդ որս հովանեաւ շարագրեցաւ Պատ-
մութիւնս այս ի թուականութեանս Հայոց ի
2ՇԲ, եւ յաշխարհակալ թագաւորութեանն
Ղաղանի, հրամանաւ եւ ծախիք աստուածա-
պատիւ եւ երջանիկ երիցս երանեալ ամենիմաստ
Հայրապետիս Հայոց տեառն Զաքարիայի, որ է
յոյժ բարի եւ առատամիտ եւ աղթատասէր
եւ աստուածային ձրիւքն բարգաւաճեալ, եւ ի
Խնդրոյ... տեառն Ստեփաննոսի (Օրպէլեան)...
Եւ նա վասն սիրոյն աստուածային Խնդրեաց
զՊատմութիւնս ի մերոյ աստուածընկալ եւ
սրբասէր եւ աթոռակալ սուրբ Լուսաւորչին ի
տեառն Զաքարիայէ. իսկ սա մեծաւ ջանիւ ետ
գծագրել զա յաղագս Խնդրոյ Նորա: Եւս ա-
ռաւել կամեցող եղեալ այսմ գործոյ... Հա-
րազատ եղեայր տեառն Զաքարիայի Ամիր Գուր-
գին...”¹

4. “Դիտապետք Հայոց Տէր Գրիգոր
[Սոյ], տէր Զաքարէ [Աղթ.] եւ տէր Ստեփան-
նոս Աղուանից եւ վարժապետ Եսայեայ... գրե-
ցաւ... ձեռամբ Թագէոսի ...ի թուին Հայոց
2ՇԲ ի գաւառիս Այրարատեան ի վանին որ
կոչէ Նոնաւնից¹:”²

5. Գրութիւնք Եպիփանու Կիպրացւոյ².
“Գրեցաւ ի Հայրապետութեան տեառն Զա-
քարէի Աղթամարայ եւ յառաջնորդութեան
գերահոչակ եւ սուրբ ուխտիս Վարագայ Յոհան
Վարդապետի յոյժ իմաստասիրի, հեղի եւ խո-
նարհի... ի... թուարերութեան Հայոց մեծաց
2ՇԲ ... ձեռամբ ... Յոհաննէս քահանայի ի
գաւառիս Վանայ ի գեւլա որ կոչէ Աւանս...”

6. Աւետարան ընդօրինակուած “ի 2ՇԲ
(1309) թուին ի Հայրապետութեան տեառն
Զաքարիայի ի կղզին որ կոչէ Կիմ³:”

7. Գիրք մանկութեան, “Գրեալ յիշատակ
Գէորգ կրօնաւոր քահանայի. ի թուա. Հայոց
2ՇԲ (= 1310) ձեռամբ Յովհ. գծագրող
քահանայի. ի Հայրապետութեան Զաքարէի

Ֆ. Զ. (1477). որովհեաւ Աղթամարայ աթոռին վրա ոչ
այս եւ ոչ Զ. Ֆ. Զ. (1497) կամ Ֆ. Զ. (1277) թուին համա-
նուն կաթողիկոս կարելի է ենթագրել, կ'առաջարկենք սիս-
լագրութիւն համարելով՝ կարդալ Ձ. Զ.:

1 Մեկն, Ժբ., մարգարեթ՝ Թօփանան Յու. Ցակ Գու-
գեան ձեռագրաց. թ., էջ 45:

2 Մատենադարան, էջ 413:

3 Թօփանան, էջ 53. Հման. յիշատակարան Մալ
համարէն այս ասպիէն՝ Հայրենիկ թերթ, 1887, թ. 2257:

Հայոց կաթողիկոսի, եւ յառաջնորդութեան գե-
րահոչակ սուրբ ուխտիս Վարագայ՝ Համաշունչ
եղացաց Տէր Սարգսի եւ Տէր Պետրոսի, որք
հեղութեամբ եւ հանդարտութեամբ հովուեն
զբանաւոր հաւաս... գրեցաւ ի գաւառիս Վա-
նայ ի գեաւաղն Աւանց ընդ հովանեաւ Սրբոյն
Յովհաննու կարապետին եւ Ս. Գրիգորի Հայոց
Լուսաւորչին...”¹

8. Աւետարան գրուած 1314ին ի ինդրոյ
տանուտէր Թորոսի.

“Ողորմութեամբ Տեառն սկսայ եւ կարո-
ղութեամբ նորին կատարեցի զաստուածալըս
սուրբ Աւետարանս ի գաւառիս Արձիշոյ, ընդ
հովանեաւ սուրբ Ստեփաննոսիս, յառաջնորդու-
թեամբ նահանկիս տեառն Զաքարիայի, որց
Տէր Յիսուս պահեսցէ: Այլ ես Յովեկի գրիչ
մեղացեալ ծառայս Աստուծոյ աղաչեմ զամե-
նայն մանկունստ յիշեսցիք զՅովլսէի գրիչս եւ
զծողն իմ: ի թվ. 2ԿԴ²:”²

9. “Գրեցաւ սուրբ Աւետարանս ձեռամբ
նուաստ քահանայի Սարգսի, մեղապարտ գրչին
աւարտեցի... ընդ հովանեաւ Ս. Աստուածած-
նիս եւ Կամավկայիս ի թվ. մեծաց Հայոց 2ԿԹ
(1320) ի Հայրապետութեան Զաքարիայի, ի
թագաւորութեան Բուսայտին (1316—1335).
յիշեցէք գեղկելի գրիչս եւ զծողն եմ զՅու-
քիս եւ զՄէլէքնաղ...”³

10. Լեռնեան (անդ) կը գրէ “1312/ն
գրուած Մաշտոցի մը վերջին յիշատակարանին
մէջ այս Զաքարիայի հետ ի միասին կը յիշա-
տակուի նաեւ Կերսէս կաթողիկոս մը իբրև
աթոռակից:”

11. Կար. Ցուց. թ. 182 Աստուածաշունչ
կը գրուի. “Ի Հայրապետութեան տեառն Զա-
քարիայի ի Կիմ կղզով յԱրրահամ կրօնաւորէ
ի թուին Հայոց 2ԿԹ (= 1315):”

12. Թուղթք Պաւլոսի եւ Մարգարէու-
թիւնք Խսայեայ գրուած 1318ին, այժմ Ագու-
լիսի Ս. Թովմայի վանքը.

“Արդ յամն վերադիտութեան երջա-
նիկ հոգեւոր տեսան Զաքարիայի Հայոց
դիտապետի եւ յառաջնորդութեան սուրբ ուխ-
տիս հոգեկիր վեհիմաստ հովուապետի տեառ
Պետրոսի եւ նորին Յովհանափի գրեցաւ տառ
աստուածային ընդ հովանեաւ սրբոյ նշանիս Վա-
րագայ յոյժ տառապանաւք եւ նեղութեամբ

¹ Թոր. Աղթ. թ., էջ 411. ուրիշ մը այս թուե
Բ. Զ. 1898, էջ 514:

² Սարդիսէնան՝ Ցուցակ, էջ 660:
³ Թօփանան՝ Ցուցակ թ., էջ 30:

ձեռամբ մեղապարտ եւ անարժան կը [օնաւոր]ի Յակոբի ի թուիս հայկազնեան տումարիս եւթն հարիւրոդի վաթաներորդի եւթներորդի (245 = 1318). յայսմ ամի, որում ծփի ամենայն երամբ քրիստոսափառաց ի շնչմանէ նետողական աղքին Ղարպանդաղուլն զանի. փշելով ի նա սատանայ հարկ հրամայեաց առնուլ յամենայն քրիստոնէից վասն հաւատոցն որ ի Քրիստոս. եւ նշան կապոյտ հրամայեաց կարել ի վերայ թիւկանց հաւատացելոցս, եւս աւելի կրաւաւորացս հարկ առնուին առանց զանի հրամանին: Յետոյ երիցս երանեալ երջանիկ հայրապետն Զաքարիայ հետ դանին զնացեալ մինչեւ ի Բաքենու ամ մի ողջոյն եւ առլեխ առեալ ի նիւանէ զկրաւաւորքս եւ զքահանայսն ազատեաց ի հայրկապահանջութենէ. այլ յաշխարհականացն եւ ի տղայցն առնուին. որոց զարդիս խաղաղական կենաւք շնորհեցէ նմայ Տէր եւ իւրոցն ամենայն եւ զելիցն¹ յիշատակ աւրհնութեամբ ի Քրիստոս:

Եւ յայսմ ամի գարունն առին զհարկն եւ աշունն զանն մեռաւ. եւ այլ եկին ոմն անուն Աղլաղու, Սինթամուր եւ Հասան Թամուր ՌԴՃ մարդով եւ կրկին հարկ առին յոյժ անչափ եւ ոչ ոք ընդդիմացաւ նոցա. եւ վանօրայքս որ աղատ էին զոր ըմբունեցին անհնարին տանջանօք չարչարեցին եւ անչափ տկ. առին. մանաւանդ սուրբ. ուխտս մատնեաւ ի ձեռս նոցա յանկարծակի գաղտաբար եկին յերեկուն եւ ամենեքեան փախեաք եւ ամբունեցին անհնարին տանջանօք շանջեցին որ ոչ կարեմք պատմել. եւ քաղաքի տաճկնին բազում ինչք տուին եւ հազիւ թափեցին ի ձեռաց նոցա. եւ այլքս որ փախեաք այլ չեշխեցաք դառնալ ի վանքս, զի հանապաղ զօիւ եւ զգիշեր ի ինդիր ելանեն մեզ. եւ մեր ահարեկեալք ի նոցանէ ահիւ եւ գողութեամբ կէաք. զցայգ եւ զցերեկ ի սուրբ լերինդ ի խորշս եւ ի ծերպս վիմաց եւ նորա ամեն օր գային եւ զեկեղեցեաց դոներն եւ զցերոյն զամէն բացին եւ յաւարի տարան զինչ որ գտան. բայց սուրբ Յովհաննիսա դուռն միայն մնաց վասն զի ճգնազգեաց փակակալս մեր Ղազար կը. զահ եւ զերիւղ ի բաց եգեալ եւ յեկեղեցին կացեալ բազում աւուրս եւ սուրբ. նշանն պահեաց զնոսա. եւ ափշեցցց զսիրտս այլազգեացն որ ոչ մաքառեցան ընդ դուռս երկաթի: Եւ այլ բազում վիշտս եւ նեղութիւն եւ տառապանք կրեցաք յամենայն դիմաց յամարանի եւ ի ձմեռանի

փախստեայ լինելով եւ բացօթեայ կելով ի սուրբ լերինդ եւ այլ դժնդակ նեղութիւն որ ոչ կարեմք պատմել. եւ մեք ամէն կրօնաւորդս կամ աւելի երիցս երանեալ առաջնորդաւս մերով տէր Պե. որ ոչ եթող վարատել մի ոք ի մէնջ. որոց զարդիս խաղաղական կենօք շնորհեցէ սոցա Տէր միաբան ուխտիս եւ զելիցն յիշատակաւ որշնութեամբ ի Քրիստոս: Եւ մեք բազում ժամանակս զայս նեղութիւնս կրելով եւ առաւել քան զսյնս եւ առ մէր սուրբ նշանիս եւ ի սա ապաւինելով ի սուրբ ուխտէս ոչ հեռացաք. քաղաքն եւ երկիրս ամեն այսր անզր փախեան լուր մարդատատան մնաց եւ մեք ի տեղու հաստատուն կացաք վասն սուրբ Կշանի սիրոյս¹:

13. Աւետարան գրուած՝ “յերկրիս արքունական որ Մոկս Կոչի, յաստուածապահ գեղս յԱսինչ... գրեցաւ Սուրբ Աւետարանս ի հայրապետութեան տեառն Ներսէսի եւ յառաջնորդութեան տեառն Զաքարիայի. ի թուականիս 249.” (տպ. ԶՀԳ) ² = 1324: Հ. Ելիշան ի ծան. Կ'ըսէ Ներսէսի համար՝ “Աղթամարայ կաթողիկոս”, բայց որովհետեւ ոչ 1524ին (ԶՀԳ) եւ ոչ 1324ին Աղթամարայ աթոռոյն վրայ տեղ կայ Ներսէսի, հարկ է ենթադրել թէ հոս Ներսէս կամ Մոկաց եպիսկոպոսն է կամ Զաքարիայի աթոռակից մը, բայց այս գէպին զարմանալի է միոյն “հայրապետ”, եւ միւսին՝ “առաջնորդ”, յորջորջումը:

14. Գրեցաւ (Աւետարանս) յամի 249 (1327) թուականութեանս Հայոց. ի հայրապետութեանն տեառն Զաքարիայի, ձեռամբ... Աստուածատուր իրիցու³:

15. Կարինեան թ. 949 Մայր Մաշտոց՝ կը գրուի ի քաղաքն Արմէշ ի դուռն Ս. Գէորգայ ի հայրապետութեան տեառն Զաքարիայի ի Յովհաննիսէ ի թուին Հայոց ԶՀԳ, (1530), կարդալ 24թ = 1330, վասն զի այդ թուին Զաքարիա անուն կաթ. չի յիշուիր ոչ յէլմիածին եւ ոչ յԱղթամար):

16. Գիրք ձեռնադրութեան յամէ 1331. “Փառք... Յամի հայկաղեան տօմարի արեգական տոհմի 22 երրոդի, ի Թագաւորութեան Արուսայիտ սուլտանի ազգի Նետողաց. եւ մերում թագաւորի Հայոց ազգի Նետոնի թագաւորի եւ Բուրթելի իշխանաց իշխանի, ի հայրապե-

¹ Լալայեանց՝ Ազգագր. Հանդ. Ժ.Բ. (1905), էջ 163-164:

² “Աւթանեան” Արաօսը Հայաստանի, Կ. Պոլէս 1879, էջ 147-150, ասկէ Հայապատում Գ., էջ 269:

³ ԱՐԲ 1911, էջ 460:

տութեան տեառն Զաքարիայի, յեպիսկոպոսութեան ստացողի գրոց տէր Վարդանայ, ի մենաստանին որ կոչի Արգելան, ընդ հովանեաւ Աստուածածնիս եւ սուրբ Նշանիս եւ Յուսկայ որդյո սուրբ գերեզմանիս, ես Յոհաննէս մեղապարտ եւ անպիտան ի պիտանիս, Հարկեալ յեղբարց գծագրեցի զնորհալց տառս սրբարար եւ աստուածահրաշ, ըստ խնդրոյ եւ փափառաց նորակնքեալ եպիսկոպոսի տէր Վարդանայ ի ժամ հասեալ ծերութեանս. քանզի պատուհանք լուսարանաց պահասեալ եւ ծերքս խոպանացեալ դողդոջէր, ...¹: Գրուած է 22 թուին Մեհեկի եւ Արեգ ամիսերուն, այս է Յուլիս-Օգոստոս 1331:

17. Խաչատուր եպիսկոպոս կը գրէ Աւետարան մը ի խնդրոյ Ահարն միայնակեցի.

“Յանդ հանեալ կատարեցի շնորհաւք եւ ողորմութեամբն Աստուծոյ յամի 22թ երրդի թուաբերութիւնս Հայոց, ի հայրապետութեան տեառն Զաքարիայի. գրեցաւ ձեռամբ մեղապարտ գրչի ի Ամս ի հոչակառ եւ ի մեծ անապատի. ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնի եւ գէորգայ զաւրավարիս: Արդաղակ զամենեսեան սիրովն Աստուծոյ յիշել ի Քրիստոս զԱհարն ստացող սուրբ Աւետարանին... ընդ սոցին եւ ես մեղապարտս ի Գրչաց Խաչատուր եպիսկոպոս յերեսս անկեալ աղաչեմ...²:

18. Արդահամ գրիչ 1336ին վասն Խաչատուր քահանայի կը գրէ Աւետարան “ի կզզիս Վմն, ընդ հովանեաւ Ս. Աստուածածնին եւ Ս. Կարապետին եւ Ս. Գէորգեայ Պօրավարին. յիշեցէք զ[Հայրապա]ետն Զաքարիա որ զհաւատս Հայոց նոր գնեաց ի յանօրէն առաջնորդաց եւ զեկեղեցիքս աղատեաց Աստուծոյ տեռչութեամբն եւ ձեռաւք իւրովք: Ընդ նմին եւ զառաջնորդս տեղւոյս յիշ. Տէր Յօհաննէս, ի թուիս 22թ³ ...ի դառն եւ ի վշտարեր ժամանակիս, յորում ամի եւ ըստ մեղաց մերց այս ամենայն հարկապահանջութիւնս եկն ի վերայ մըր⁴:

¹ Ms. Brit. Mus. Or. 2682. Հման. Conybeare, Catalogue of the Armenian Manuscripts in the British Museum, London 1913, p. 59.

² Հ. Գուեան՝ Ցուցակ Հայերէն հեռագրաց Արդուեան վարժարանին ի Կարին, Թ. 28 (անախու):

³ Արուանձտեանց ունի ԶՄԵ՝ 1506. բայց որովհետեւ այս թուին Զաքարիա Հայրապետ ընալ յԱղթամար կամ պղուր, Հարի է կարդալ ԶՄԵ, ըստ եւս 22թ որ կը համապատասխանէ Սամուելի շարունակողին առաջ թուակունին. Հման, Խաեւ վերը Յիշատ, Թ. 12:

⁴ Թարոս Ազար, թ., Էջ 253:

19. Մկրտիչ Մեծոփեցի ի կենսագրութեան Միթմար Կերմանցւոյ անոր գործունեութեան ժամանակը կը դնէ¹.

“Ի թագաւորութեան ազգին Նետողաց Խարպանդին եւ որդւոյ իւրոյ Բուսայիսի (1316—1335) ամրաշտաց եւ հալածչաց, եւ ի թագաւորութեան Հայոց յաշխարհին կիլիկեցւոց Օշի եւ որդւոյ նորին Լեւոնի եւ ի կաթոն վկոսութեանն Տէր Յակոբու Անաւարզեցւոյ (1327—1341). իսկ յառաջնորդութեաւ աթուոյս Ախթամարայ Տեառն Զաքարիայ:”

7. Ստեփանոս Գ. 1336^o—1346:

Ընդ. Օր. Զաքարիայի յաջորդ կը նշանակէ “Ստեփանոս Աէֆէտինեան, քեռորդի Զաքարիա կաթողիկոսի. գրաւեց 1343, վախճանեցաւ 1346”: Դանիէլ գրիչ յականէ չի յիշատակեր Զաքարիայի քեռորդւոյն կաթողիկոսանալը, թէեւ անոր անունը ծանօթ է իրեն, երբ կը պատմէ (Էջ 323—24) թէ Զաքարիայի կենդամութեան ժամանակէ “քեռորդին իւր Տէր Ստեփանոսոս զազգական իւր զդուստըն քեռ իւրոյ տարեալ ետ այլազգեացն... եւ եղեւ յետ սակաւ ժամանակի եհաս կատարումն եւ մահ սոցանականութիւնն եւ Շամշայ Խաթունին”: Հոս յանձին Ստեփանոսի աչքի կը զարնէ աթուակիցէ աւելի իրը հակառակաթոռ մը (հմտ. եւ Լեւոնեան՝ “Կերեւի թէ ժաւթէն աթուար յափշտական է բոնութեամբ, ձեռնտուութեամբ այլադաւան պարոնի մը, որուն ի փոխարէն կնութեան կու տայ իր քրոջ աղջիկը՝ Շամշայ Խաթունի): Շամշայ Խաթունի արարուածը պատհած է սակայն Զաքարիայի օրով. ուստի եւ Լեւոնեանի հնտեւութիւնը ճշշդ չի կրնար նկատուիլ: Յամենայն զեկս այս սոցցի է թէ Զաքարիայի մահուլնէն ետքը՝ ընդդէմ դաւթի՝ Աղմամարոյ աթուոնին տիրացած էր՝ կաթողիկոս մը՝ Ստեփանոս անուն՝ Արծրունի ասէն, որ ըստ Լեւոնեանի “կը յիշուի ի ձեռագիրս 1336ին, ինձի ծանօթ է ինքը միակ յիշատակարանի մը Աղմամարոյ 1340էն: Սա ըլլալու է Ներսէս Պալիկնցի յիշած “Զաքարիա կաթողիկոսի եղան խորթ որդին, որ յաջորդած է Զաքարիայի. Պալիկնց Հայոց գէմ գրած ամբաստանագրոյն Աղմամարոյ կ'ամբաստանէ Հայերը³.

¹ ԱՐԻՏ 1899, Էջ 166:

² Բի. զանդին 1900, Թ. 1193:

³ Հման. Documents armén. II, 640. Քառակիում փակագծի մէջ առնուած առգերք Արցակուրէն էն:

“Խորթք եւս առ նոսա այնպէս յաջորդեն ի ժառանգութեան, որպէս թէ օրինաւոր (ծնունդք) էին, եւ յառաջ մատուցանին՝ առանց իրիք տնօրինութեան՝ յաստիճանս եւ յեպիսկոպոսութիւն, եւ մինչեւ ի կարգ իսկ կաթողիկոսութեան [որպէս արդեամբք իսկ դիպեցաւ եղբարորդւոյ Զաքարիայի, որ էր որդի Հարմինեղբօր յիշեալ Զաքարիայի, որ յառաջ մատուցաւ յեպիսկոպոսութիւն յետ հօրն իւրս]”:

Առ այս կը պատասխանէ դանիէլ դաւրի-
ժեցի ջատագովելով՝ զայերը¹. “Եւ նա, զորմէ-
տասացն ի կատարածին հատուածին՝ եթէ իցէ
Խորթ, սուս է. քանզի նա կոչի Ստեփանոս եւ
զմայրն նորա տեսի զձմեռն մի ողջոյն՝ կալով
յաշխարհին ուր նոքա էին. եւ հայր նորա էր
եղբայր կաթողիկոսին:”

Իսկ Մահիթար կաթողիկոս 1345ի Սոյ
ժողովոյն մէջ կը յիշէ ինդիրս. “իսկ զեղբօրորդ-
ւոյ յիշեալ տեառն Զաքարիայի ասի եթէ հար-
ձորդի է եղբօր տեառն Զաքարիայի. զայսմանէ
ոչ էր լուեալ մեր. եւ իբրև լուաք եւ քննե-
ցաք, ասացաւ մեղ եթէ ըստ հրամանի տեառն
Յովհաննու լեալ իցե՞ն:

Սիսիթարայ յիշատակած Տ. Յովհաննէալ
ինձի անծանօթ է. Կիլիկիոյ աթոռոյն վրայ կը
յիշուի ժդ—ժդ գարերուն մէկ Յովհաննէս
միայն, եւ այն է Յովհ. Մեծաբարոյ 1203—
1221, որ Ստեփանոսի հետ խնդիր չէր կրնար
ունենալ. արդեօք Յակոբ կաթ. կ'ակնարկուի, որ
ժողովյն հանդիսականներւն էր. ժժուար է կար-
ծել թէ Աղթամարցիք այսպիսի խնդրոյ մը հա-
մար Սիս դիմած ըլլան: Թերեւու նկատի առնուի
հոս Յովհ. արքեպիսկոպոս Օրպէլիան, որ այս
ժամանակները բաժնուած էր Սսէն եւ թերեւու
յարած Աղթամարայ կաթողիկոսին եւ օրինաւոր
հոռչակած Ստեփանոսի յաջորդութիւնը: Այս
խնդրոյ վրայ ուրիշ կողմանէ տեղեկութիւն կը
պակսի: Ստեփանոս վախճանած է 1346 (կամ
1348) թուին, եւ որուն տապանագրան մինչեւ
ցայսօր ցոյց կը արուի յԱղթամար, «կզզու
ափին ինկած», այսպիսի արձանագրութեամբ.

“Ի թվան 24Ն վախճանեցաւ աղքատամէր հայրապետն մեր տէր Ստեփանոս կաթողիկոս ամենայն Հայոց, ազգաւ Արծրունի. Աստուծոյ ողբրմութիւն աթոռակից արասցէ զնա սրբոց հայրապետացն. ամէն³, _ո

Այս գովառմիւնը կ'ըլլայ իրեն նաեւ հետեւ արեւալ յիշատակարանին մէջ (Ճաշոց գիրք Ագուլիսի Ս. Թօվմայի վանաց), որ դրուած է Սարգիս կրօնաւորի ձեռքով 22թ = 1340 թուին “ի վանս Աղաւնից, ի հայրապետութեան Ստեփաննոսի, որ եւ ազատեաց զազգո քահանայից ի հարկէ Հալածչաց եւ նոյն ինքն տեսանէ զազատութիւն իւր ի թագաւորութեան, զոր ոչ գոյ. այլ բարձեալ է թագաւորութիւն. քանզի իշխանք են խովվարաբք եւ տատանեալք ի վերայ միմեանց աղմկեալք. զոր ոչ կարէ բերան պատմել զոր յայսմ ամիսեսին աչք մեր զաղէս տարակուսանաց ի հեծելեաց, զօրս երեսուն հազար մարդագէմ գազանաց ի վերայ երկրիս մերում յարձակեալք, զնեսոս սրեալ եւ զաղեղն լարեալ եւ զթուրս իւրեանց թափեալ յարեան ի վերայ երկրիս մերում. եւ ով կարէ պատմել զանօրէնութիւնն նոցա զօր արարին եւ գործեցին. քանզի բազում գաւառս գերեցին եւ աւերելով կործանեցին եւ զինչ արդիւնաց զամենայնն յափշտակեցին եւ զամենեսեան զքրիստոնեայք կողովուտ արարին. մերկ եւ բոկ եւ ոչ թողին եւ ոչ մի ինչ ի վերայ անձանց քրիստոնէից. այլ զանասունս տաւարաց ջոկս ջոկս առեալ տարան զոխարաց եւ զեղանց, եւ զկովուց եւ զզլոց, զիշուց եւ զերիվարաց եւ զհանդերձս ի յան նէ մերկացուցին եւ մերկս արարին ի տեսիլս խայտառակաց. քանզի որ աչք բաւէ տեսանել զաղիւղորմ տարակուսանաց. եւ կամ որ անձն բաւէր տեսանել եւ տանել այնմ չարչարանաց որ յերէկ տան տանուտէր եւ ամենայն իրաք լի, այսօր բեկեալ սրտիւ եւ տրտմեալ եւ մերկ ի վերայ մոխրոյ նստեալ. քանզի այնպէս լի էր երկիրս ամենայն բարութեամբ եւ յանկարծակի այնպէս արարին որ շոնք ի սովոյ սատակէին. քանզի զիսորս ամբարաց հացից հանեին եւ այնպէս բարձութեամբ եւ սրտմտութեամբ ի վերայ բոլըր երկրիս արձակեցան, որ եւ հարիւր անձն սրով խողխողեալ նահատակեցան, որ եւ ծաղկող սորս մայրն նետով խողխողեալ փոփեցաւ ի քրիստոս¹:

Հետոնեանի ընթերցուածը՝ ԶԳԵ, որ առաջին անգամ՝ ծառավացուց. Բիազմանիս 1900, թ. 1194:

¹ Documents armén. II, p. 640-641.

3 Ե մէջ բերուած անդ, էջ 641.

Տ Հրատարակուած Ազգագր. Հանդէօ. Ի (1910),
աւբ Փայտերուած է 29 է, բայց լուագոյն կը թափ

³ Ազգագր. Հանդես Ժ. Բ. (1905). էջ 165: — Կը հարցնեմ. Բ'նչ տարբերութիւն կայ այս կողմանց այն ժամանակի եւ այդմետքն ժողովրդոց բարուց մէջ: «Այս ժամանակի գաղաններին կը շնչի գերա այսօր Հռն. ժամանակի փոխանակ զգ ծնացնելու» — աւելի գաղանացուցած է մանաւանդ: 1915-16ի Հայկական առաջապահաց կենցանին նկարագրութիւնը կը հանաւ նկատուի լ. Ժիշտանկագրին խօսերը, բազում մասամբ աւելի ակար ներկայացնած քան խիստ:

8. Դաւիթ Բ. Կաթ. 1346—1368⁶:

Զաքարիա կաթողիկոսի եղբայրն Ամիր գուրզէն՝ կ'ունենայ իւր ամուսնութենէն 4 մանչ զաւակ՝ Ամիր Սահմանդին, Ամիր Կուրճիթէկ, Ամիր Սէֆէդին եւ Գաւիթ, եւ մէկ գուստր՝ անունն անծանօթ։ Գաւիթ Զաքարիայի ինամոց տակ կը մնանի. որուն եւ յաջորդն պիտի ըլլար և Խնչպէս Գանիէլ Աղթամարցի (Էջ 324) կը պատմէ արդեամք ալ Զաքարիա կը կանիէ ձեռանադրել զինքը կաթողիկոս իւր կենդանութեանը, երբ վախճանած էին անոր Հայրն (կը յիշուի կենդանի 1303ին) եւ երիցագոյն եղբայրը (անդ):

Աթուին տիրանալը սակայն բաւական գուարութիւններու կապուած էր։ Երկրին այլազգի բռնատէրերը որոշած էին մեծաքանակ տուրք՝ “Զի բազում ինչս գանձուց ոսկեոյ եւ արծաթոյ եդին ի վերայ թէ ով որ յառաջ մատիցէ յաթոռ յայն Հայրապետութեան՝ տացէ զբազում ինչն զայն. ապա թէ ոչ այլազգին տիրեսցեն ուստից . . .” (Գանիէլ, Էջ 324):

Գաւիթ կորսնցուցած ըլլալով իւր Հայրն եւ երիցագոյն եղբայրը, չունէր ամուր թիկունք դիմագրելու ընչափաղ բռնակալներու ուժին։ Իրեն օգնութեան հասան ի վերջոյ Ամիր Կուրճիթէկ եւ Ամիր Սէֆէդին Հարազանները, որոնք ամէն ջանք ի գործ դրին հաստատելու զրաւիթ Հայրապետական աթուին վրայ եւ յաջողեցան (1346) — հաւանօրէն յետ մահուան Ստեփանոսի ընդդէմ Ներսէս Քոլատի։

Գաւիթ կաթողիկոսի օրով յԱղթամար գրուած յիշատակարան ծանօթ չէ ինձի։ Փիրզալէմեան զԴաւիթ 1336ին կը դնէ (Դիւ. 771):

Լեւոնեան Գաւիթի մահը պատահած կը համարի Աըստ ձեռագիր յիշատակարանի մը՝ 1368ին (Բիւղ. Թ. 1194)։ Իրմէ առած նոյնպէս ունի նաեւ Ընդ. Օր.։ Այն ստոյդ է որ 1369 թուին կը յիշատակուի Զաքարիա (տես վարը), ուստի կամ Զաքարիա առ կենդանութեան Գաւիթի օծուած էր եւ այնպէս ինք զինքը կաթ. կը կոչէր. եւ կամ Գաւիթ այս թուականէս յառաջ վախճանած էր։

[Ներսէս Բոլլատ:]

Ընդ. Օր. Իրեն ծանօթ յիշատակարաններու հետեւելով՝ Զաքարիայի աթուակից կուտայ Ներսէս ոմն Բոլլատ¹, որ կը յիշուի 1307—1315. իսկ ըստ Փիրզալէմեանի² “Ներսէս կը

¹ Բոլլատ կամ Փիրզատ յորջորջումը աշաւապարանի, Համաձայն է (Բիւղանդիսն, Թ. 1194):

² Դիւան, Պա., Էջ 771:

յիշուի 1313 թիւ: Լեւոնեանի (Թ. 1193) նայելով “1312ին գրուած Մաշտոցի մը վերջին յիշատակարանին մէջ այս Զաքարիայի (Ա.) հետմիասին կը յիշատակուի նաեւ Ներսէս կաթողիկոս մը իրեւ Աթոռակից։ Սա նոյն Ընդ. Օր. Համաձայն ապա Գաւիթի կաթաղիկոսի օրով Գաւիթի մրցակից կը հանդիսանայ եւ կը փորձէ 1363ին յինքն կորզել աթոռը, բայց չի յաջողիր այն անդամ։ Սակայն յետ մահուան Գաւիթի կը զրաւէ դաւազանը՝ հակառակ Զաքարիայի եւ երբ կաթողիկոս “կը յիշուի 1369—1377ու մինչեւ Փիրզալէմեան (անդ) Ներսիսի մահը 1369ին կը դնէ։ Սակայն Գանիէլ Աղթամարցին որ հանդիսատես եղած ըլլալու էր այս ինդիբ-ներու, զարմանալի կերպով ակնարկութիւն չունի ասոր վրայ. եւ ոչ իսկ ծանօթ ցուցնելով ինք զինքը Ներսիսի։ Բան մը, որ կասկած ական կ'ընծայէ ամբողջ պատմութիւնը։ Ես ինձի մատչելի աղբիւրներու մէջ չեմ հանդիպած Աղթամարայ Ներսէս կաթողիկոսի, յայտնի վկայութեամբ. ուստի չեմ համարձակիր զներսէս դասել կաթողիկոսաց շաբքին մէջ, ոչ իր աթոռակից եւ ոչ ալ իր հակաթոռ։ Պատահած եմ սակայն “Ներսէս Հայրապետին մը հետեւեալ տեղեր.

1. Կար. Ցուց. Թ. 749 Կիւրզի Կոչումն ընծայութեան՝ գրուած “յԱղթամար կղզուոնին ի Հայրապետութեան տեառն Ներսէսի ի Գանիէլ եպիսկոպոսէ ի թուին Հայոց 24Ե. (տպ. 244) այն է 1316¹:

2. Վերցիշեալ յիշատակարանն Աւետարանին “Գրեցաւ . . . յերկրիս ալբունական որ Մոկս կոչէ, յաստուածապահ գեղս յԱռինչ . . . ի Հայրապետութեան տեառն Ներսէսի եւ յառաջնորդութեան տեառն Զաքարիայի ի թուականիս ԶՀԳ² (Կարգագ 2ՀԳ := 1324):

3. Յիշատակարան ճաշոցի մը³ գրուած “ի թուականութեանս Հայոց Պի. (1371), որը կ'ըսուի. “. . . յիշեա, Քրիստոս Աստուած, ողբրմութեամբ քով զրբասնունդ եւ զընտրեալ կրօնաւորքս որ կան այժմ ի գուռն Ս. Խաչին Աղթամարայ . . . եւ են թուով իրեւ 15, որոց անուաններ են այսոքիկ. Տէր Ներսէս Կաթողիկոս հեղանոգի, եւ աննենգ որդին եւ ազգական նորին Տէր Զաքարիա սրբահոգի եւ առաքինի, եւ

¹ Թերեւս այս ձեռագիրն ըլլայ “Հաւապարանին մէջ յիշուած Աղթամարայ օրինակը (Բիւղանդիսն, Թ. 1193):

² Տէր վերը Էջ 46:

³ Ի մէջ բերուած Խ. Լեւոնեանէ, Բիւղանդիսն 1900. Թ. 1194:

ալեօք ծաղկեալ հարփս մեր կարապետ կունաւոր...¹

Այս երեք յիշատակարաններէն առաջնը կարեւոր է ամբողջութեամբ ունենալ՝ դնահատելու համար ըստ արժանւոյն։ Ըստ երեւութին հետաքրքրական է այն, վասն զի գրիչն ինքնին Դանիէլ Աղթամարցին կ'երեւայ։ Երրորդը երկիմաստ է։ Ըստ կիտագրութեան՝ “կաթողիկոս յորջորջումն կրնայ թէ Ներսիսի եւ թէ Զաքարիայի տրուիլ։ Ամեն դեպքի մեջ պէտք է սպասել լաւագոյն աղբերներու։”

9. Զաքարիա Բ. Նահատակ (1369—1393)։

Զաքարիա, զոր Ընդ. Օր. “ազգական մը Ներսէս Բողատին կը կոչէ, անշուշտ վերագոյն յիշուած 1371ի յիշատակարանէն առեալ, կը յաջորդէ՝ ինչպէս յիշատակագիր մը կը վկայէ (տես վարը), 1369ին Դաւթի (կամ ըստ Լեռնեանի եւ Փիրղալէմեան՝ Ներսէսի 1378ին, Փիրղալէմեան՝ ՊՖԸ 1369 կը նշանակէ²)։ Եւ կը Նահատակուի յ՛՛Ստան Ռշտունեաց 1393 Յունիս 25ին³։ Զաքարիա ըլլալու էր Դաւթիթ կաթողիկոսի եղբօրորդին։ Հաւանորէն “Գոռաճիրէկ եւ զԿողակիցն Մէլք Խամուն յիշեցէք ի Քրիստոս թվ. Պիե, (1376) սկիզբէն թերի տապանագիրն յԱղթամար³, անոր ծնողները կը յարաբերէ։”

Նահատակութիւնն այսպէս կը պատմուի. Ռստան քաղաքէն մօլա մը (“դատաւոր”) կու գայ կաթողիկոսին յԱղթամար, եւ նենգաւոր մտօք կ'ուղէ իւր մախաղը աւանդ թողուլ անոր քով. կաթողիկոսը գուշակելով անոր չար խորհուրդը՝ կը մերձէ ինդիբը. “Տօմ իմ չէ պատշաճաւոր տեղի պահեստի, մօլնայ, այլ տեղ տեսցես յանկաւոր պահեստից քոյց։ Զայրացած ասկէ մօլլան՝ ձեռք կը վերցնէ կաթողիկոսին վրայ եւ կը հարուածէ։ Աղմուկիս վրայ միաբանք յօգնութիւն կը դիմեն կաթողիկոսին. զոր տեսնելով այլազգին կը փետէ անձամբ իւր մօրուքը, կը վերաւորէ երեսը, եւ այնպէս սպառնալեօք կ'երթայ Ռստանի ամիրային՝ չարախոսելու կաթողիկոսի եւ Աղթամարցիներու վրայ։ կաթողիկոսը առանց գիտնալու մօլլային երթն Ամիրային՝

¹ Նահատակ, Էջ 3, ծ. 3։

² Մանրամասն վկայաբանութիւնը տես Հայոց Կոր Ակաները, Էջ 170—176, եւ Գանձ մը 177—181։ Վկայաբանութիւնն եւ Գանձին յօրինողն է Գրիգոր Խլաթեցի, որ ունի նաև ողբ մը ի Զաքարիա, հրտ. Լալայեանց՝ Զատակը, Էջ 306—308։

³ Ազգագր. Հանդ. Ի, Էջ 211։

ինքն ալ կ'երթայ Ամիրային, որ նոյն ժաման բաղանիք կը գտնուէր. կաթողիկոսն բռնաքարշ կը տարուի բաղանիք։ Ամիրան կը ստիգէ զկաթողիկոսն յուրացութիւն. եւ երբ սա յանձն չ'առնուր, այլազգիք կը յարձակին վրան, սաստիկ կը ծեծեն եւ գետնաքարշ կը ձգձգեն քաղաքին փողցներէն, երբ կ'աւանդէ կաթողիկոսն հօգին։ Նշանական կը հաւաքեն քրիստոնեայք եւ պատուով կը թաղեն Աղթամար։ “Այս եղեւի թուականիս Հայոց Պիոբ ամին՝ Յունիս ամայ ի Իե, յաւուր չորեքշաբաթի եւ ի Մեհեկի ժե հանդիպեցաւ⁴։”

Սոյն Զաքարիան կ'ակնարկեն նաեւ հետեւալ յիշատակարանները՝ 1369է, 1386է, 1389է եւ 1393է։

1. “Ես . . . քահանայ կարապետ . . . կատարեցի զսուրբ գերքս զայս (Ճաշոց) . . . ի քաղաքն Ռստանն . . . ի Թուականութեան Հայոց ՊԺԸ (1369) ի հայրապետութեան տէր Զաքարիայի՝ որ յայսմ ամի նատաւ յաթոռ հայրապետութեան⁵։”

2. “Ի հայկաղեան թուականիս ՊԼԸ (1386) կատարեցաւ . . . (Աւետարանս) ի հայրապետութեան Հայոց տեառն Զաքարիայ եւ ի թագաւորութեանն որ ոչ երեւի բարեպաշտ⁶ եւ այլն։”

3. “Բաղում եւ մեծ աշխատանաւք հասուցի զսա (Ճառընտիր) յաւարտումն յաստուածաբնակ կղղոջս Աղթամարայ ընդ հովանեաւ ամենայաղթ սուրբ Խաչիս. եւ սուրբ Նշանիս. ի թուականութեանն . . . ՊԼԸ. ի հայրապետութեան . . . տեառն Զաքարիայի⁷։”

4. Զաքարիա կրօնաւոր ի խնդրոյ Թաղեկոս կրօնաւորի կ'ընդօրինակէ Աւետարան մը “ի կղղիս Աղթամար. Ընդ հովանեաւ սուրբ Խաչի եւ սուրբ Կշանի ի հայրապետութեան տէր Զաքարիայի եւ ի թուին Հայոց Պիոբ⁸, (1393)։”

¹ Հայոց Կոր Ականեր, Էջ 176. անդ Էջ 182—183 կը քննուի նահատակութեան տարին. սիալ է Զամէ. գ., Էջ 433—434 տրուած թաւականը՝ 1296։ Ճշդիւ 1393 Յունիս 25՝ չորեքշաբթի կ'յօնայ։

² Կոտարք, Էջ 119։ Փիրդակեմեան գրչութեան թուականը կու ասյ ՊԸԸ, որ յայսնապէս վրապական է, վասն զի 1439ին Զաքարիայի հինգերորդ տարին էր։ Տես վարը Էջ 65, ծան.։ Հակառակէն Զաքարիա Պիոբ կը վերաբերի Սարգսիսէն Տեղագրութիւն ի Փոքր եւ ի Մեծ Հայու, Էջ 278 եւ Լալայեանց Ազգագր. Հանդ. Ի, Էջ 209 տրուած արձանագրութիւնն ՊՖԸ (կարդա՞ ՊԶԳ) թաւեն. ամս դարձեալ վարը, Էջ 65։

³ Ճանիկեան Հնութիւնը Ակնայ. Տփղիս 1895, Էջ 78։

⁴ ԱՐԴ 1911, Էջ 764։

⁵ Փիրդակեմեան Կոտարք, Էջ 1—2։

5. Թուման քահանայ կ'ընդօրինակէ Մաշտոց մը՝ “ի գառնացեալ եւ ի վշաբեր ժամանակին, յորում էր թուին Հայոց Պիտի. ի քաղաքիս որ կոչէ Վան... ի հայրապետութեան տիեզն Զաքարիայի. եւ տէր Սահակայ¹”:

10. Դաւիթ Գ. (1393—1433):

Զաքարիայի նահատակութենէն (1393) ետքը բարձրացաւ Աղթամարայ աթոռը անոր “Հարազատ, եղբայրը՝ Դաւիթ, ինչպէս կը գրէ Գրիգոր Խաթեցի 1393ին իւր՝ ի նահատակութիւն Զաքարիայի ողբին մէջ.

“Վան մը բարեխօսեա առ Քրիստոս Տէլ ամենայնի.
Ընորհել մեղ հովիւ բարի զՀարազատն քո սիրելի,
ԶՏէր Դաւիթ հոգւովն արի, լի շնորհաւաք յա-
ջորդ աթոռի.
Պահել անսասան յերկրի յամեր ամս ժամա-
նակի²”:

Ժամանակակիցներէն գրուատեօք կը յիշատակուի Դաւիթ իրեւ “սուրբ եւ անբիծ քաւչապետ” (Յամի 1410), “Հեղահոգի եւ հացատու ամենայնի եւ բարի ընդդէմ չար հատոցանոլցաց” (1416): 40 ամեայ երկար հովուապետութեան շրջանս, թէպէտ “չար եւ դառն ժամանակ”, կը կոչուի, բայց կենդանի եւ ուսումնասէր շրջան մը կը ներկայանայ, երբ ի Վասպուրական հակառակ անընդհատ հալածանց կը ծաղկի գրչութիւնը, մասնաւորապէս յԱղթամար եւ ի Հիղան: Բազմաթիւ գրչագիրներ հասած են մեղի այս շրջանէն, գրուած Գրիգոր Խաթեցի, Թովմա, Ստեփանոս եւ Գրիշներէն:

Իր կաթողիկոսութեան եօթներորդ տարին պատահեցաւ Գրիգոր Տաթեւացւոյ յարձակողականը Աղթամարայ վրայ, զոր յիշատակեցինք վերը. այս ինքն Քաջբերունեաց նահանգը Աղթամարայ կաթողիկոսի իրաւասութենէն կը հանուի եւ Սոյ կաթողիկոսութեան կ'ենթարկուի: Զամշեանի համաձայն այս կը պատահէր:

¹ Յամարք, էջ 3: Ոսյն տէր Սահակ թուի եպիսկոպոս Վարագոյ, ինչպէս կը համարի նաև Փիրզուէման, անգ ծան. 4. ասոր օրով կ'օրինակուի Շալոց մը “ի դառնացեալ եւ ի վշացելոյ ժամանակի, ընդ հովանեան սուրբ Գէորգոյ զրաբարիս, որ հանդէպ Ապրագոյ, եւ ի հոյքառ պէտքեան գրե Ասմանց եւ եզրոր նորին Պօղոսի. եւ ի թուին Հայոց Պիտի, Յամարք, էջ 2, հման, եւ էջ 10: Սահակայ Հայրապետութենէս պէտք չէ շփոթիլ:

² Լալայեանց, Զաւախիք, էջ 308:

Նախընթաց գժտութեան մը հետեւութեամբ, որ տեղի ունեցած է Դաւիթի կաթողիկոսի եւ ժողովրդեան մէջ: Կարեւոր կը համարիմ յառաջ բերել հոս Զամշեանի տողերը¹, որուն մասին ուրիշ վկայ կը պակսի ինձի:

“Յառաջնում ամի կաթողիկոսութեան սորա (Յակոբայ Սսեցւոյ 1409) ծագեցաւ երկպառակութիւն մէծ յաթոռն Աղթամարայ. զի առաջնորդք եւ իշխանք կողմանց Վասպուրականի թշնամացեալ ընդ կաթողիկոսին իւրեանց (իմա՝ Դաւիթի)՝ Խորհէին ընկենուլ զնա յաթոռաց. եւ բազումք ի նոցանէ պնդէին թէ ոչ եւս կամիմք մէք զառանձին առաջնորդութիւն այսր աթոռոյ, որոյ վասն իսկ գրեցին թուղթ յայլ եւ այլ կողմանս եւ ծանուցին զմիտս իւրեանց: Դէպ եղեւ ի նմին ժամանակի գալ Գրիգորի վարժապետին Ստաթեւու հանդերձ աշակերտօք իւրովք յերկիրն Արձիշյ ի վանս Մեծորայ, եւ բնակիլ անդ զամ մի ողջոյն. առ որ մատուցեալ ոմանց ի բնակչացն Աղթամարայ եւ ի մերձակայ տեղեաց՝ եղին առաջի նորածանը ծանը ամբաստանութիւնս վասն կաթողիկոսին իւրեանց. եւ նա ժողովեալ առ ինքն զքանի մի վարդապետս խնամատարութեամբ Յովհաննու վարդապետի առաջնորդին Մեծորայ, Խորհուրդ արար ընդ նոսա լուծանել զկաթողիկոսն Աղթամարայ յիշխանութենէն իւրմէ եւ արկանել զբովանդակ վիճակ թեմի նորա ընդձեռամի հարազատ կաթողիկոսին Հայոց Յակոբայ, որ նստէր ի Սիս, եւ բառնալ զնզովս ապստամբութեանն Աղթամարայ: Ըստ այսմ Խորհուրդց լինկեցին զկաթողիկոս տեղույն յաթոռոյ նորաս. եւ գրեցին վասն այսր յամենայն կողման Հայոց: յղեցին եւ առ տէր Յակոր կաթողիկոս Սսոյ թուղթ ընդարձակ յայտ առնելով նմա զամենայն անցս Աղթամարայ: Այս թուղթ գտանի ի կարգս վարդապետական նամակաց, զորս հաւաքեալ է Թովմաս վարդապետ Մեծորեցի. եւ սկիզբն թղթոյն է այսպիսի². “Ի յանեղական էէն է գերակատար . . . ,

Զայն գրեաց Յակոմ կաթողիկոս եւ յայլաեղիս. եւ փութայր անյապաշ ի գլուխ տանել զելս իրաց. բայց ոչ յաջողեցաւ. զի յետ սակաւ աւուլց ոմանք յիշեղեցականաց եւ յաշխարհականաց եւս եւ ոմանք ի միաբանից Ստաթեւու. եւ Մեծորայ պաշտպան լեալ ի կողմի

¹ Զամանակ, էջ 455—456:

² Ապահովապես այս թուղթն է Կար, Յամարք, Թ. 55. “Թուղթ վասն եպիսկոպոսացն Աղթամարայ ի Գրիգոր Ապրդապետէ,,

Աղթամարայ՝ նստուցին անդրէն զկաթողիկոս տեղըն յայն աթոռ ի ձեռն իշխանութեան այլազգեաց, եւ վարեցին ի սահմանաց անտի զայնոսիկ՝ որք գումարեալ էին ընդդէմ Աղթամարայ։

Չեմ կարծեր սակայն, թէ իրականութեան համապատասխան ըլլան այս տողերը. Զամշեան իւրովի հետեւցուցած է ժամանակակցաց մութ ակնարկութիւններէն. Այլազգ հարկ էր նշանակուիլ Դաւթի յաջորդին անունը. մինչդեռ ունինք յիշատակարաններ 1410էն, որոնք Աղթամարայ աթոռոյն վրայ զԴաւթիթ գիտեն: Բայց թէ արդեամբք Գրիգոր Տաթեւացւյ յարուցած Խնդրոց Դաւթի դէմ նաեւ յԱղթամար կուսակցութիւն մը կազմակերպուեցաւ, այն կարելի է ենթադրել. եւ նոյնը կ'ակնարկեն անշուշտ 1416ի յիշատակարին խօսքերը՝ “բարի ընդդէմ չար հատուցանողաց։”

Դաւթիթ երկարակեաց եղաւ. կենաց վերջին օրերը շատ տառապալից էին. Քուրդերը՝ Փիրի բէկի առաջնորդութեամբ գրաւեցին Աղթամարը (1431). Վանականք, անոնց հետ անշուշտ նաեւ ծերունի Կաթուղիկոսը, կը փախչին կղղիէն “մերկ եւ թափուր ի հայրենի ընչեցն, եւ երկու տարի “տարաշխարհիկ, կը մնան Մոկաց կեցան գաւառի Ուրանց գիւղը, մինչեւ որ Դաւթիթ կերպով մը հաշտութիւն կնքելով Փիրի բէկին հետ՝ կը ժողվէ կրկին զանոնք եւ կը բերէ Աղթամար (1433): Բայց այլ եւ հաշուած էին անոր օրերը. մասամբ հասուն տարիիր եւ մասամբ այս տառապանքները կ'ընկճեն զինքը եւ կը վախճանի իրեններէն ըրջապատուած յԱղթամար։

Այս տեղեկութիւնները ունինք Դանիէլ քահանայի յիշատակարանէն, որ կը գրէ 1436ին յԱղթամար այսպէս.

“Արդ գրեցաւ սուրբ Աւետարանս ի կղղիս Աղթամար՝ ընդ հովանեաւ սուրբ Խաչիս եւ սուրբ Նշանի. ի հայրապետութեան տէր Զաքարիայի, եւ ի թուին Հայոց ՊԶԵ, ձեռամբ Դանիէլ քահանայի. կենօք տառապանօք եւ բազում պանդխտութեամբ ի դառն եւ ի վշտարեր ժամանակին՝ յօրում եկեալ... Փիրի բէկ, եւ առեալ զկղղիս Աղթամար... եւ մեր փախստական եղեալ եւ մերկ եւ թափուր ի հայրենի ընչեցն՝ եւ տարաշխարհիկ եղեալ կայսք երկու տարի ի յաստուածապահ գիւղն Ուրանց (ի կեցան գաւառի Մոկաց) մինչեւ մեծ տէրն (Դաւթիթ կաթ.) խնդիր արարեալ եւ երեր զմեզ (յԱղթամար) եւ ինքն Աստուած փոխեցաւ. եւ կամք երկմիտ եւ ի վայր մնացած¹:”

¹ Կոտարք. էջ 107:

Աղթամարայ առումն տեղի ունեցաւ 1431ին, ինչպէս կը գրէ ժամանակակիցն թուրմա Մինասենց. “Դ Պօւականին էառ Փիրիթէկն զԱղթամար կղղին. եւ անպատմելի արտմութիւն եհաս աշխարհիս եւ աղգիս Հայոց. եւ երկիրս աւերակ մնաց երկու տարի¹:

Կոյնը կը հաստատէ Թովմա գրիշ (Մինասենց) 1433 թուին ի փախստեան գրած Աւետարանի մը յիշատակարանին մէջ. “Փիրի պէկ պաշարեաց եւ էառ զկղղին Աղթամար, եւ մեր եղեալ փախստական ի տեղուցէ մերկ եւ թափուր ի հայրենի ընչեցն լինելով, եւ եկեալ բնակեցաք ի քրիստոսապահ գիւղն Ուրանց²:”

Ուստի փախստականաց “երկու տարի վերջը՝ յԱղթամար դարձն միջնորդութեամբ “մեծ տեառն՝ Դաւթի եղած ըլլան է ՊԶԲ (1433) թուին եւ Դաւթի մահն պատահած նոյն ՊԶԲ տարւոյն վերջերը կամ յաջորդին սկիզբը: Յամենայն դէպս ՊԶԲ թուին ընտրուած էր արդէն Զաքարիա իւրեւ պայազատ աթոռին, ինչպէս կը վկայէ խաչքարի մը արձանագիրը:

Այս հիմամբ հակաժամանակադրական է Կիրակոս Կաթողիկոսի կոնդակին այն տեղին, ուր յամի 1441/2 Աղթամարայ ժամանակակից կաթողիկոսն երկիցս “Դաւթիթ, կ'անուանուի (տես վերը), ուսկից ազդուած է նաեւ Զամշեան եւ նոյն սիսալի մէջ ինկած: Կ'յս ըրջանին կ'իշխէր Աղթամար Զաքարիա, ինչպէս գիտէ զայս նաեւ թովմա Սեծոփեցի: Աւելի Ճիշդ կ'ըլլայ կոնդակին խօսքերը Դաւթիթ Ա. Կաթողիկոսի վրայ առնուլ:

Յաջորդիւս կ'ամփիոֆեմ այն յիշատակարանները, որոնք Դաւթի կաթողիկոսութեան օրով գրուած են եւ զինքը կը յիշեն.

1. “Գրեցաւ ի թուականիս Հայոց ՊԽԴ ի յերկիրս Ռշտունեաց ի գեաւազ որ կոչի Տշող... ի հայրապետութեան տեառն Դաւթիթ³:” Տօնամակ մը կը գրուի ՊԽԾ (1397) թուին “ի վանքս գամաղել կոչեցեալ. ի հայրապետութեան Կիլիկեցւոց տէր Կարապետին եւ ի մեր հայրապետութեանն Ախմամարայ Տէր Դաւթիթ⁴:

2. “Աստուածաշունչ... գրեալ ի թղթոյն գողոսի որ առ Հոռվմայեցիս ցանքիստ Ցովհաննու ի գաւառին եւ քաղաքին Հիզան կոչեցեալ... ի հայրապետութեան Կիլիկեցւոց Տէր Կարապետի եւ ի Հայրապետութեան Ուշունեաց որ յԱղթամար կղզի Դաւթի եղրօղն

¹ Կոտարք. էջ 95:

² Կոտարք. էջ 102:

³ Ինձեւան Ստորագր. հին Հայացա., էջ 171:

⁴ ԲԶՄ. 1898, էջ 30, ձն.:

Տեսոն Զաքարիայի... ի թուին Հայոց Պատմ (1400)¹:

3. Ծերուն քահանայ կ'օրինակէ Ճառընտիր մը ՝ ի քաղաքիս Ոստան, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին... ի թուականութեան Հայոց Պ. ի հայրապետութեան տէր Դաւթի Աղթամարայ. եւ ի Կիլիկեցւոց տէր Կարապետի²:

4. Գրիգոր Խլաթեցի ի Խնդրոյ Կարապետ քահանայի կ'օրինակէ Աւետարան մը. „...ձեռնարկեալ գրեցի զսուրբ Աւետարանս ընդ հովանեաւ ամենամաքուր սուրբ Աստուածածնի ի վանս Մատնեվանի մերձ Խլաթայ մայրաքաղաք Բղնունեաց գաւառի, ի հայրապետութեան տեառն Կարապետի ընդհանուր Կաթողիկոսի եւ մերոյն նահանգի տէր Դաւթի Աղթամարայ Կաթողիկոսի. իսկ յաշխարհակալութեան նետողաց ազգին Միլ Թամուրին եւ զարմից եւ զաւակաց նորին: եւ գրեցաւ սա ի թուականութեան Հայոց ի Պ.Ա. ամին³:

5. Աւետարան գրուած ի Հիղան ՝ ի մեծի թուականիս Հայոց Պ.Ա. եւ ի Կաթողիկոսութեան Հայկաղեան սեռի տեառն Դաւթի Աղթամարցւոյ, որ եւ եղբայր տեառն Զաքարիայի Վկայեցելըն ի Տեսոնէ մարտիրոսական արեալը...⁴:

6. ՝ Գրեցաւ սուրբ Աւետարանս յաստուածաբնակ կղզիս Աղթամար, ընդ հովանեաւ սուրբ Խաչի, ի հայրապետութեան տէր Դաւթի, ի թուականիս Հայոց Պ.Ա. ձեռամբ Դանիկէլի⁵:

7. Դանիկէլ սարկաւագ կ'օրինակէ Մաշտոց մը. ՝ ի կղզիս Աղթամար, ի հայրապետութեան տեառն Դաւթի, եւ թուականիս Հայոց Պ.Ա. ի գառն ժամանակիս⁶:

8. Ստեփանոս գրիչ կ'օրինակէ Տօնական մը ՝ ի գեաւզ որ Տշող կոչի... ի թուականիս Հայոց Պ.Ա. ի հայրապետութեան տէր Դաւթի եւ ի բռնակալութեան աշխարհիս Թամուր Ղանի...⁷:

9. Ստեփանոս քահանայ կ'օրինակէ ի Հիղան Աւետարան մը Պ.Ա. (1404) թուին ՝ ի Կաթողիկոսութեան Հայկազանց սեռի տեառն Կարապետի Կիլիկեցւոյ. եւ ի մերոյ Հայրապե-

տութեանս տեառն Դաւթի Աղթամարայ. զոր Տէր Աստուածածն պահեցի անսասանելի զաթոռ Հայրապետական¹:

10. Յայսմաւուրք՝ Նկարէն, մեծագիր, ՝ Գրիկալ ի թվին Հայոց Պ.Ա. (1405) յանապատիս յԱնձնապատ, ի Հայրապետութեան Տեառն Դաւթայ, եւ ի թագաւորութեանն աղդին Մարգաց Եղանչէրի: Յայսմ ամի մեռաւթամուր զան. որ ի մի ամ իրեւ զբաժակ բարկութեան առեալ էր զնա Աստուած ի ձեռն. եւ ում կամեր արբուցանէր. զի յարեւելից մինչեւ ի մուտս արեւու զամենեսին Հասարակ գերեաց, զհաւատացեալմն եւ զանհաւատուն զամենեսնեան սրախողինող արար. եւ զԴրմիշ՝ այնպէս արար որպէս Ներսէս Հայրապետն էր ասացեալ ի յողըն Առհայոյ: Յայսմ ամի շարժն ժ. դիւդի Հէշատայ երկիր յիրար Խառնեաց: Յայսմ ամի ջուրքն յէնց պակասեցան որ բազում գետաղաց ջաղացք Խափանեցան²:

11. ՝ Արդ գրեցաւ տառս այս (Յայսմաւուրք) ձեռամբ յոգնամեղ եւ անարհեստ գրչի Յովհանանէս քահանայի ի Հիղան քաղաքի... ի թուականիս Հայոց Պ.Ա. ի հայրապետութեան տեառն Դաւթի Աղթամարցւոյ, եւ ի Խառնութեան Ղարայ Յուսուրֆի: Թուրքի. ի Խնդրոյ Պողոս կրօնաւորի պատուական աբեղայի³:

12. ՝ Ճաշոց... գրեցի ի տեղիս որ կոչի Խորայձորու Ս. Աստուածածին որ է Տիում Ասորոց. ի թվ. Հայոց Պ.Ա. ի հայրապետութեան տէր Դաւթի... (յիշեցէք) զԱտոմ Քահանայն⁴:

13. ՝ Գրեցաւ սուրբ տառս (Յայսմաւուրք) ի թուականիս Հայոց Պ.Ա. ի հայրապետութեան տեառն տէր Դաւթիթ սուրբ եւ անընթիթ քաւշապետի. ի Խնդրոյ աստուածասէր Յովհանանէս քահանայի... գրեցաւ տուրբ տառս ի գառն եւ ի վշտաբեր ժամանակիս... [ի բռնակալութեան] աշխարհիս Ղարայ Յուսուրֆին, եւ ի Հոչակաւոր գեաւղ՝ որ Տշող կոչեն... յիշեցէք... զԱտեփանոս գծող...⁵:

14. Ի թուին Պկւ (1412) ՝ ի Կաթողիկոսութեան մերոյ վիճակիս տեառն Դաւթի Ստեփանոս Փիր Վարդապետ կը նորոգէ ի Ոշտունիս Ս. Յակոբայ վանքը⁶:

¹ Կար. Յուց. թ. 155:

² Կոտարք, էջ 13-14: Ուրիշ մատան էջ 14:

³ Աւետարան յԱլաշերտ. Հման. Բանասէր 1905, էջ 100:

⁴ Կոտարք, էջ 18:

⁵ Կոտարք, էջ 20:

⁶ Թօրոս Աղքարք, թ. էջ 276:

⁷ Կոտարք, էջ 22:

¹ Կոտարք, էջ 23:

² Թօր. Աղք. թ. էջ 391:

³ Կոտարք, էջ 26:

⁴ Ցուց. Դադ. թ. 51:

⁵ Կոտարք, էջ 38:

⁶ Կոտարք, էջ 137:

15. Կարապետ գրիչ Պիդ (1413) մռին
կ'աւարտէ ձաշցի մը լնդորինակութիւնը՝ յեր-
կիրս Մոկաց, ի վանքն Ծպատ, “ի հայրապե-
պութեան տեառն Դաւթին¹:”

16. Ստեփանոս զրիչ Կօրինակէ Աւետա-
րան մը Պիդ (1415) թուին ի Նարեկայ վանս
“ի հայրապետութեան տեառն Դաւթի² եւ
յիշխանութեան գաւառիս մերս Բէլէք-բէկի, :

17. “Գրեցաւ (Յայսմաւուրք) . . . ի գեղս
որ կոչի Խլյ վանք . . . ձեռամք Ղաղար գրչի . . .
ի հայրապետութեան տէր Դաւթի . . . ի թուա-
կանիս Հայոց Պիդ, ի ժամանակիս զանութեան
Ղարայ Ռւսուֆիս, ի յամիրութեան Եղդինշէրին
եւ որդւոյ իւր Մելիքին³։”

18. Ստեփանոս Քահանայ Կօրինակէ Մաշ-
տոց “ի հայրապետութեան տէր Դաւթի
յոր էր թիւս Պիօք⁴։”

19. “Կատարեցաւ սուրբ Աւետարանս
(ի ձեռն Յովլէաննէս գրչի) ի յերկիրս Զերմա-
ձորս, ի վանքս Ակոսոյ . . . ի թուարերութեանս . . .
Պիօք. ի հայրապետութեան Հայոց տէր
Դաւթի⁵։”

20. “Գրեցաւ սա (Աւետարանս) ձեռամք . . .
գրչի Յովլէաննիսի, ի քաղաքս Հիգան Կոչե-
ցիալ . . . ի թուականիս Հայոց Պիօք, եւ ի միրոյ
հայրապետութեան տեառն Դաւթի Աղթա-
մարցոյ, (որ է) հեզանողի եւ հացատու
ամենայնի եւ բարի լնդղէմ շար հատու-
ցանողաց . . .⁶։”

21. Քարոզգիրք Տաթեւացւոյ ընդորինա-
կուած ձեռամք գրչի Աստուածատուր Կրօնաւորի
“ի թուականութեանս . . . Պիօք, ի հայրապե-
տութեան տեառն Դաւթի. եւ թագաւորու-
թեան . . . Ղարայ Յուսուֆի . . . իսկ յիշխանու-
թեան գաւառիս Մելիք Մահմատի . . . գրեցաւ
ի վանս Նարեկայ . . . եւ աւարտեցաւ ի մեծ եւ
հոչչակաւոր սուրբ ուխտո՞ Ս. Յակոբ⁷։”

22. “Աւարտեցաւ ձառս որ կոչի Ոսկե-
փորիկ ի վանքս Ցիպնայ . . . ի թուականութեան
Հայոց Պիօք, ի զանութեան Ռւսուֆին, եւ ի կա-
թուղիկոսութեան Սոյութիր, եւ յիշխանու-
թեան Գրիգորի, եւ ի մերս Կաթուղիկոսութեան Աղ-
թամարայ տեառն Դաւթի, եւ ի թագաւորու-
թեան Այլասեռից Ղարայ Յուսուֆի . . .⁸։”

¹ Յօստաբը, 72, ուր դասած է 1423 ապրւոյն մշ.,
թէրեւս Կարգալ Պէք:

² Բարխու գարեւանց՝ Աղուանից երկիր, եւ գրացիք,
թէրիլլ 1893, էջ 247:

³ Յօստաբը, էջ 45:

⁴ Յօստաբը, էջ 51:

⁵ Յօստաբը, էջ 51:

⁶ Յօստաբը, էջ 51:

⁷ Յօստաբը, էջ 52:

մարայ Կաթուղիկոսութեան տէր Դաւթի, ի չար
եւ ի դառն Ժամանակի . . .¹:

23. Աւետարան ընդօրինակութիւն՝ Թու-
մայ մեղոցեալ գրչի մեղամած մատամբ ի
յաստուածաբնակ եւ յանառիկ կղղիս Աղթա-
մար, ընդ հովանեաւ սուրբ Խաչիս եւ սուրբ
Նշանիս եւ աստուածամուխ սուրբ գեղարդեան
ի հայրապետութեան Տեառն Դաւթի Հայոց
ի Պիլ (1418)²:

24. Թովմա Կրօնաւոր Կօրինակէ Ճաշոց
մը “ի յաստուածաբնակ կղղիս Աղթամար, ընդ
հովանեաւ սուրբ Խաչիս, եւ այլ սրբութեանց,
որ աստ կան, ի հայրապետութեան տեառն
Դաւթի, ի թուականութեան Հայոց Պիօք³։”

25. Ստեփանոս Քահանայ Կօրինակէ
Ճառընտիր մը, որուն Յիշխատակարանին մէջ կը
գրէ. “Եւ յայսմ ամի եկն մարախ բազում ի
յաշխարհս մեր. եւ եկեր զամենայն բոյս դա-
լարի, եւ եղեւ նեղութիւն մեծ. յորում էր
թիւս Հայոց Պիօք ի Նաւասարդի ամսոյ Ի
(= 30 Դեկտ. 1419), ի հայրապետութեան
տէր Դաւթի եւ փորբ Զաքարիայի. եւ ի
բոնակալութեան աշխարհիս Ղարայ Յուսուֆի
եւ Ամիր Էջդընի: Ազդ Գրեցաւ յերկիրս Ռշտու-
նեաց՝ յանուանի եւ հոչչակաւոր գեաւզս, որ
կոչի Տայշող . . .⁴։”

26. Կղիտ (Պսակ) Կրօնաւոր Կօրինակէ
Աւետարան մը ի վանս Նարեկայ “ի թուակա-
նութեանս Հայոց Պիօք, ի հայրապետութեան
տեառն Դաւթի. եւ [ի բոնակալութեան] Նա-
հանգիս մերս (Ռշտունեաց) բարձր անուն Մէ-
լէքի . . .⁵։”

27. Ստեփանոս Քահանայ Կօրինակէ Աւ-
ետարան (ի Հիղան) “ի մեծ թուիս Հայոց Պիօք,
ի Կաթուղիկոսութեան Հայկազեան սեռի տեառն
Գրիգորի, եւ ի մերս Կաթուղիկոսութեան Աղ-
թամարայ տեառն Դաւթի, եւ ի թագաւորու-
թեան Այլասեռից Ղարայ Յուսուֆի . . .⁶։”

28. “Գրեցաւ սուրբ Աւետարանս ի թուա-
կանութեանս Հայոց առևմարի Պէք (1421) ի
հայրապետութեան Հայոց Կաթուղիկոսի տէր
Պօլսուի Սոյոյ. եւ Աղթամարայ տէր Դաւթի.
ի յաշխարհակալութեան Սքանտար զանին, ի

¹ Յօստաբը, էջ 53:

² Լուսպեանց՝ Զաւակիք, էջ 310:

³ Յօստաբը, էջ 58:

⁴ Յօստաբը, էջ 59:

⁵ Յօստաբը, էջ 62:

⁶ Յօստաբը, էջ 62:

յերկիրս վասպուրականի, ի գեաւզս որ կոչի Մարմետ...¹:

29. Յամի ՊՀ (1421) Թումա կրօնաւոր կ'ընդօրինակէ ճաշոց մը. “բազում եւ մեծ աշխատանք հասուցի զայ յաւարտումն յաստուածաբնակ եւ անառիկ կղզիս Աղթամար, ընդ հովանեաւ սուրբ Խաչիս եւ սուրբ Գեղարդեանս. ի հայրապետութեան տեառն դաւթի կաթողիկոսի, զոր Տէր Աստուած պահեսցէ զաեղիս զայս խաղաղութեամբ աթոռակալաւն իւրով ամեն²:”

30. “Աստուածաշունչ՝ ... գրեալ ի Տոսպ գաւառի ի մենաստանին Վարագայ ի կաթողիկոսութեան Աղթամարայ տէր Դաւթի ի Սաղմանիկէ արեղայէ. ի թուին Հայոց ՊՀ (1421)³:

31. Թումա գրիչ Կ'աւարտէ ՊՀ (1428) Թուին Աւետարանի մը ընդօրինակութիւնը յԱստուածով նախախնամեալ կղզիս Աղթամար, ընդ հովանեաւ գմբէթայրդ եւ երկնանման սուրբ Խաչին եւ սուրբ Աստուածածնիս. եւ այլ բազմահաւաք սրբոց Նշխարացս, որ ասու կան հաւաքեալ. ի հայրապետութեան տեառն դաւթի. եւ ի զանութեան ազդիս Նետուաց ամիրզա Սքանտարին թուրք ազգաւ. որ եւ տիրեաց աշխարհիս մերում. եւ եառ բռնութեամբ զանառիկ ամրոցք աշխարհիս մերոյ. այս է զանմատշելիս եւ զանկոն ոտից թշնամեաց՝ եւ զտեղիս ապաստանի բոլոր աշխարհացս զկղզիս Աղթամարայ, եւ զանառիկ ամրոցս եւ զմայրաքաղաքս երկրիս (Խշտունեաց) զնտան. զպարանոցատանջն զըմուկ եւ մինչ ի Հեշտա եւ ի Կըւան, զբոլոր աշխարհս բռնակալեաց ընդ ձեռամբ իւրով եւ ընդ իշխանութեամբ...⁴:

32. Վարդան գրիչ Կ'օրինակէ Յայսմաւուրք մը. “Եւ է ի մեծ թուականիս Հայոց ՊՀ (1430) ի կաթողիկոսութեան Հայոց Աղթամարեցւ տեառն դաւթի՛ եղօր տեառն Զաքարիայի, որ վկայական արեամբ կատարեցաւ, եւ պատկեցաւ ի Քրիստոսէ ընդ ամենայն աւուրս. ի սուրբ ուխտս որ կոչի Հոսրովյա վանք⁵:

33. Մահտառի Կերսէ կը նորոգէ Աւետարան մը ՊՀ թուին “ի կաթողիկոսութեան Հայկաղեանս սեռի տեառն կոստանդեայ, եւ ի մերոյ կաթողիկոսութեան Աղթամարայ տեառն դաւթի եւ ի թագաւորութեանս մերը ամիր

Դայոււաի, եւ ի զանութեան աշխարհիս Սքանտարի. զոր Տէր Աստուածն իսրայէլի պահեսցէ անսասան զաթոռ հայրապետական եւ զթագաւորական մերոյ ազգին⁶:

34. “Արդ գրեցաւ սա (Աւետարան⁷) ի թվով ՊՀ ի հայրապետութեան Տ. Դաւթի յերկիրս Ռշտունեաց ի գիւղս Շատուան, ընդ հովանեաւ Ա. Աստուածածնի .. ի գառն ժամանակիս զըր չեմ կարող ընդ գրով արկանել:” (Հայունականիւն)

Հ. Ն. Ակինծին



ԿՐՈՆԱԳԻՑԱԿԱՆ

ԿՐՈՆԻ ԾԵԳՈՒՄԸ ԵԻ ԳԻՑԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԿՐՈՆԵՎԳԻՑՈՒԹԵԱԸ

Մարտինիստիան կրօնականիւն:

Ա. Դրապաշտութիւն (Positivismus):

Այլ մերձենանք այժմ դրութեան մը, որուն ներկայիս վրայ ունեցած ազգեցութիւնը գեռ կարծուածէն աւելի զօրաւոր է: Կրօնագիտականէ աւելի վիշխովիայական է, բայց որովհետեւ արդիական ըսուած կրօնական բարեցրականութիւնը նախ հոն փիլիսոփայական բանաձեւերութերածուեցաւ, նոյն իսկ կրօնագիտորէն յեղաշըջող դրութիւն մըն է: Դրապաշտութիւնը, որուն հեղինակն է Աւգուստոս կոնտ (Auguste Compte, † 1859), իսկապէս իրապաշտութիւն (Realismus) է: Անշնուշտ իրապաշտութիւններ անդոյ երեւոյթներ չեին նոյն իսկ Միջն դարու մէջ, սակայն անոնք աւելի ենթահոսանքներ (Unterströmungen) էին, եւ մարդկային կեանքի վրայ զգալի ազգեցութիւն մը չունեցան: Իրական շարժումն սկսաւ Անդղիա, ուսկից 18րդ դարուն անցաւ Գաղղիա: Գաղղիական յեղափոխութիւնը, որ մասամբ իրապաշտութեան արդիւնք էր, անշարժութիւն բերաւ միջոց մը, որ սակայն շուտով ընդմիջեցաւ զուգագիպութեամբ մը ճիշտ պին ատենները, երբ Գերմանիայի մէջ գաղափարապաշտութեան դէմ բանասիրական դպրոցէն հակա-

¹ Նօտարք, Էջ 66:

² Նօտարք, Էջ 87:

³ Կար, Ցուց., Թ. 178:

⁴ Նօտարք, Էջ 88:

⁵ Ավտարք, Էջ 94:

⁶ Նօտարք, Էջ 87:

⁷ Ա. Պ. Կահապետական տեսան է ի Ըամսուան: